


11348



1871-72

ԳԱՂՏԵՒԹ

ՍԻՐԱՀԱՐԱՑ

ԿԱՄ

ԱՐԱՐԱՏԱՅ ԱՅՑԵԼՈՒՆ

Հ. Ա. ԿԱՐԵԱՆ

Բ. ՀԱՏՈՐ



Կ. ՊՕԼԻՍ

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ Յ. Գ. ԹՕԶԼԵԱՆՑ

ՎԵԶԻՐԻԱՆ ՎԱՐԻ ՄԱՐԻ ԹԻՒ



— 1871-1872 —

891.99

4-33

2720

✓

2003



2659

39

Կ - 33

Հօրեղբայրս , հոգւով և մարմնավ անձնա-
տուր եմ . քեզ ինչ որ կուզես խօսէ ,
ինչ որ կը կամիս ըսէ , այլ ինձ փոխա-
րէն տուր իմ սիրահիս՝ Շուշանս որոյ
համար տանև հինգ ամիսներէ աւելի
հոգիս և մարմնս ջլատած եմ :

Վիճերուն վեհապեար տեսնելով որ
շատ կ'աղաչեմ՝ դնել , ըստու յամառ
տղայ մ'ես եղեր , դորովը չես դիտեր ,
սաստոր բանի տեղ չես դներ , և խրատի
ձայները քեզի իբրև անապատի բարբառ
մը կ'գան . յանուն պատւոյս կ'երդնում
որ այդ օրիորդը քեզի կնութեան առնե-
լուդ չպիտի հաճիմ , և եթէ դարձեալ
յամառիս Քաջայ ապարանքը ձեռքովդ
բնակարան շինած կ'ըլլաս , օ՞ն կորսուէ
առջևէս :

Այսպէս բարկալի դէմքով մը , զիս
եր քովէն վռնտելէն յետոյ խաղարանէն
ելաւ , և անոր մօտիկը շինուած շէնքի
մը դընէն ներս մտնելով աներեւութացաւ :

Սիսակ , չէ թէ դու այլ ամեն մար-
դիկ կընան իմ այս ժամանակի վիճակիս
վրայ տիրութեամբ մտածել երբ Մաս-

եաց քաջը յանուն իւր պատռոյն երդուրն-
ցաւ Շոշանը ինձ կնութեան չսոնելուն
խնլքս գլխէս թռաւ, արհատիրքներ պա-
տեցին զիս, և գլխուս բոնցի հարուած-
ներ իջուցնելով, վայ, վայ գլխուդ,
Գնէլ, կ'սէի, ո'վապաբաղդ երիտասարդ,
բոլը աշխատութիւններդ ի զուր ելան,
կորուէ գնայ, և չէ թէ Մասեաց վիճե-
րն այլ ամայի անընակ վայրեր քեզի ա-
պաստանարան որոնէ, և հոն գլուխդ
քարէ քար զարնելով վերջ տուր այս թըշ-
ուառ կնացդ :

Ճանա մահօքամբ զբաց զբացից բար ու
յանձնուր չելա և նիշման ինակուր քայ-
լուց ուժ պահապատ բախում ով ունա-
կուզայ ու ուսուր և նաև մասաբանց



ով ու ով խցիւ այս այս այս այս Ա
օհնուարան յան անուան սինց զի
մամա նու այ այ չել չէ, բայս
ովքան մի պիտանու ուն նոյ մամա ի ինք
աս Ա զոյ քանուն զոյ անուան զոյ

ԵՅՐԱԾ ՄՐՑԻՆ ՄԽԻԹԱՐԱՆՔԸ

ԵՅՐԱԾ ՍՐՑԻՆ ՄԻԿԻԹԱՐԱՆՔԸ

Ա, Հ լեզուս յառաջ չերթար քեզի
հետ խօսելու , Սիսակ . ձեռքերս կը դո-
ղան , հոգիս անհանդստութեան մէջ է ,
և ես դիս կը բարսնցնելու վիճակին մէջ կը
դառնուիմ առւտ չեմ . խօսիր , բարեկամ ,
միրոս և բոլոր էութիւնս էակի մը հետ
կապուած է դայն կը ինդըեմ , կը խնդ-
րեմ և անոր աննշտվը կը տոչորիմ , այլ
խոչնդուներ միշտ անաղակառ են , խո-
չընդուներ կ'ըսեմ , և կը սոսկամ վասն
դի դիս մինչեւ վհատութեան և յուսահա-
տութեան մէջ ընկղմելու աստիճանին
հասուցին :

Արտաւազդ սաստելով իր քովէն
զիս վռնտելէն յետոյ, գլուխս ծռեցի և
խաղաղանին միջին դրնէն ներս մտնելով
դընապանին սկնեակը մտայ և այն տեղ
տեսնելով որ ամեննին մէկը չկայ, կըծ-

կըտելով սենեակին մէկ անկիւնը քաշ-
ուեցայ և սկսայ ինքիրենս մտածել . ան-
դամ մը կ'ըսէի՝ աղէկ է որ այս տեղերէն
դուրս ելնելով փախչիմ, եթէ ոչ դուցէ
Մասեաց քաջին ձեռքը իյնամ, որ ան-
տարակոյս Քաջաց Ապարանքը կը խրկէ-
զիս իւր անդրդուելի անադրիւնու-
թեամբն :

Այս Քաջայ ապարանք ըստ ածուեած տե-
ղըն ալ տարտարուէն տարբերութիւնն մը
չունի հիմայ, ետ պամնկտեղեր չերթալո-
համար, սրաշեցի Ծուշանին սիրտը շահե-
լու յուսով սիրայիննամակներ յղել նա-
մակներուս միքանիկտորներն ելթ է յիշենք
ձանձրոյթ չըլլար կարծեմ հանդիպու-
մարի նորին ով և նույն յանձնութեած
ուժառակ և Խաղարան Սրշակունեան,
միմանց հայա 1869 ամիսը Միտքս Հեղան

Ophelia,

Զեղ դիմողը թշուառ Գնենի է , որ
դժութիւն կը հայցէ , և իր կենաց գար-
նան օրերուն մէջ երանութիւն կը խնդ-
րէ , երանութիւն մը զոր . . . , և այն բա-

ռերուն ու վանկերուն մէջ կը փնտռէ
որք ձենէ կարտասանին :

Եւ արդարև ի՞նչ է երանութիւն ը-
սածնիս , և ի՞նչ է զգացում կրող էակը
որոյ ամեն էութիւնը կը ջլատի , միայն և
միայն այն առարկային համար որում
ծանօթ է , և կը պաշտէ զայն չէ թէ մի-
այն իր սրտին խորերէն , այլ ամեն տեղ
և ամեն ատեն , իրեն վկայ ունենալով ,
իւր ամէն օր հոսած ջերմ արտասուքն .
այս արտասուքն անարժէք չեն , օրիորդ ,
անոնց իւրաքանչիւր կաթիլին մէջ շւայ-
լաբար ցանուած է սէրը :

* * *

Սէր բառը արտասանեցի և այն դը-
ժոխային չարչարանքներն միտքս ընկան ,
որոց ենթարկուած եմ ամեն օր ամեն
դիշեր տաճնելինդ ամիսներէ աւելի . երբ
իմ մանկութեան օրերուս մէջ չայ բա-
նահիւս մը սէրը կ'երգէր , անոր փափուկ
քնարին ձայներն ինձ անախորժ կ'երեէ-
ին , այլ այժմ անոր սիրուն տողերն իմ
սրտիս միակ սփոփանք են եղած :

* * *

Խելքն դյուխս չէ , և ես ալ չեմ
զիտեր ինչ կը դրեմ , քանի մը օր յառաջ
Մասեաց վիճերուն վոակին եղերքի լեռ-
ներէն վար կիշնէի . օդը զով էր և անուշ ,
ջուրը անպղտոր և լեռները Զատիկը տօ-
նելու համար կանանչազարդ դաշտերուն
վրայ ելնող հարսներուն պէս՝ զարդար-
ուեր էին . ակնարկ մը արձակեցի վտակին
վրայ , տեսայ լաստեր , որ սահելով կըն-
թանային դէպ ՚ի այն տեղերն , ուր ողի-
ները մեծ ճդամբ զանոնք կուղղէին . վր-
տակը շատ քաղցր երեւցաւ ինձ , վասն
զի յիշատակներ արժնցուց սրտիս մէջ ,
յիշատակներ՝ որք միայն կրնան մխիթա-
րել ինձ վիճակակից երիտասարդներն .
Վիրգինեան յիշեցի , նաև երեւակայե-
ցի Պօղոս մը որ մահն աչք առած իր սի-
րուհին ծովին կատաղի ալիքներէն ազա-
տելու համար դիւցազնաբար կը լողար :

* * *

Խօսքը խօսք կը բանայ կըսեն , այ-
լինձ , օրիորդ , անհնարին կըլայ սրտիս ու-
զածները խօսիլ քանի որ դուք կը մեր-
ժէք իմ սէրս , քանի որ կուրանսք զիս

և կը վախչիք ինէ , և այս է իմ գժոխա-
յին տառապանացս պատճառը

ԱՐԱՐՈՏՈՅ ԱՅՅԵԼՈՒՆ

Նամակս գրեցի , ծալլեցի և վրան
առանց հասցէ գրելու մենեկէն դուրս
վազելով դացի խաղարանին մէջ Փեանես-
հօլէ ըսուած ոդին դտայ և շատ ազաչե-
ցի որ նամակը առանց բանալու իր տե-
ղը հասցունել բարեհաճի : Թշուառական
ոդին դիս խարելու համար առանց դրժա-
ռարութեան նամակը առաւ , և օրիորդ
Նուշանին տանիմ , անանկ չէ ըսաւ ,
այս : — Եթէ նպատակիդ համիտ , ինձ
ի՞նչ պարզ և պիտի տաս :

— Ահ , հոգիս , և ինչ որ կուզես ,

— Կը խոստանա՞ս Մասեաց քաջին
հետ բրած գաղտնի խօսակցութիւններդ
ինձ պատմել , ու առ առ զարդարաց

— Այս , ու զարդարաց ին չիզ նու

— Արեմն հիմակու հիմա մնաս
բարեւու . ահա ետերթամ ըսաւ և խա-
ղարանին դռնէն դուրս ենելով դնաց .
երթայ բարեւաւ :

Փռնեսհօլէին երթալէն յետոյ հաղիւ
մէկ ժամու չափառեն անցած էր, Եռաբիկ
այլագունեալ և զարհուրելի կերպարա-
նօք իմ սենեակս մտաւ և իր բարեւը տը-
ռեաւ:

Ապահովոյ բարին ըստ, Պ. Շատիկ
Հրամայեցէք նստեցէք բառ առաջ ի լույսուն

Եռաւուիկ տրտմութեամբ, դու Գնել,
թշուառական և չարածնունդ մարդ մ'ես
ըսելով իր մէջքին զարկած դդալը և
պատառաքաղը երեսիս նետեց և սկսաւ
իւր օր հնած բերանը բանալ . Յանուն
մարդասիրութեան կըսէր ։ քեզի գթայի
և պատուէրներ տալով ուղեցի քեզ քու
բաղձանացրդ հասցունել . օրը տասն ան-
դամ արիւն քրտինքի մէջ մտած եմ դետ-
նին տակը անցնիս ։ անմատառ ։

Բայց ինչու համար այդ չափ
բարկացած էք, մեծդժութիկ, կաղամ
շեմ քիչ մը նստեցէք, ի՞նչ միթէ յան-
դանք մը դործած եմ ձեր դէմ:

— Այլ թշուառական յանցանկը
աղաչանքդ ալ զետնին տակը անցնին
պաղատանքդ ալ չյիշեմ խաղարանին

մէջ դործած խայտառակութիւններգ չը
յիշեմնակ Արտաւազուայ առջև ծնրադ-
րելդ , բայց ինչպէս կրնամ մոռնալ և
չբարկանալ քեզ , միթէ այս նամակներ-
ը քուկդ չե՞ն բարձր այս անուանութիւնի
ու Շուտիկան ձեռքի նամակները առի
և ոկտայ կարդալ , մեծ եղաւ խօ զար-
մանքս , երբ իմ դաշտնի դրած նամակ-
ները Շուտիկան ձեռքը տեսայ շիտա-
կը խօսելու համար անէծք և հայոյհանք
չմնայ որ մոքէս անիծեալ Փէռնէսհօլէի
դլիսուն չթափիէի , թէև ես չէ թէ Շու-
տիկէն այլ Մասեաց քաջէն կերկնչէի ,
ինչու որ Փէռնէսհօլէի առջև Քաջին հա-
մար դանդատներ ունեցած էի .

— Բայց մեծդ Շուտիկ , կարծեմ
ձեր մասին բան մ' ըստ չունիմ և այդ-
շափ բարկանալու ալ տեղի տղւած չեմ :

— Թշուառական ես քեզ չպատ-
ռիրեցին անցեալ օր որ գուսանին հետ-
ուղղակի յարաբերութիւն մը չունենաս ,
արտապատճեն չեմ խառնուիր գնա ուզա-
ծիդ պէս ըրէ , որ քարը որ մեծ է գլու-
խըդ անոր զարկ ես պատրուակաւ մը

թմրեալ մնաս, պատիժը պիտի չուշանայ
կայծակը պիտի չյամենայ ուրացողին
դլսուն իջնելու. աչքերդ բաց, նոր ա-
պագայ մունիս, հերիք այդպէս թալ-
կացած կենաս, գեղանի եմ, սիրելիդ
իմ Գնել, լնէ իմ խօսքերս և անգամ
մը դլուիտ շարժէ:

— Զիմ հասկնար ի՞նչ կը խօսիս,
ով Սեւահեր հարսնուկ, ալ իմ կե-
նացս վերջը հասած է, և մեռելութեան
ցրտասարսուո գաղափարը կը տեսնեմ
և անոր ցուրտ ստուերին իմ վրայ ը-
րած ազդեցութիւնը տակաւ առ տա-
կաւ կզգամ, ալ ամեն բան ինձ ոչինչ
կերտելին աչքիս. կաղաչեմ, թող
տուրոր այս մութ սենեկին մէջ քիչ մը
մուածեմ, և իմ երիտասարդութիւն ա-
ւաղեմ, քիչ մատեն միայնակ ձգէ զիս
ըսի և ալ չը խօսեցայ:

Սեւահերը իմ այս խօսքերս լսելէն
յետոյ դլուխը ծռեց և սկսաւ սենեկին
մէջ ճեմել լուռ միւնջ դրեթէ միշտ ալ
մայոր բերանը դրած:

Խայց ես հոս ինչու եկայ, զիւ-

տես , Պ . Գնել , ըստ յետոյ բայց մասն

— Ոչ : Եւ առաջարկ առ առաջարկ

— Շուշանէդ աղէկ լուրեր ունիմ :

սիրելիս :

— Իրա՞ւ կըսես :

— Այո՞ , Մասեաց քաջին վարդէ

պարաւեզին մէջ ճեմելու ատեն գացի

զինքը տեսնէլու բայց մեղք երխաւ-

սարդութեանդ :

— Ինչո՞ւ :

— Որովհետեւ կենդանեաց մէջ ազ-

ռաւին ձադին ես հաւներ ինչու որ ե-

րեկ պաղ աղբիւրին ջրովը աղէկ մը լը-

ուացուելով , իր դեղեցկութենէն մերկա-

ցաւ , մերկացաւ կըսեմ , որովհետեւ ար-

դէն նա ընական գեղեցկութիւն ամենե-

ւին չունի , և դու սնոր ներկերուն սիւ-

րահարած ես , շիտակը խօսելով Սատա-

նայէն աւելի տգեղէ , աչքերն ըսեսնէ

ոչխարհի թոքերուն կարմրութենէն տար-

բերութիւն մը չունին :

Սեւերեսին այս խօսքերը լսած ա-

տենս ալ չեմ դիտեր թէ որչափ բար-

կացայ՝ և քիչ մնաց որ սենեկին աժու-

ռակներէն՝ մէկը գլխուն անցունէի, բայց
ապագայ պատիժը դուշակելով ձեռքե-
րը վաք քաշեցի, և Յ.յդ քու խառ-
նըւելու բանդ չէ, դործիդ գնա՛, Սե-
ւահեր, ըսի :

— Բարկանալուդ ալ իրաւունք
կօւտամ, ըսաւ Սեւահերը, քանզի երբ
դորտին հարցուցեր են թէ, աշխարհիս
վրայ ամենէն գեղեցիկն ո՞վ է. նա ա-
ռանց վարանելու իմ դորտուհին, կը
պատասխանէ, այսովէս ըսաւ և սենեակին
դրնէն դուրս ելաւ :

Ա չն ի մա ցլոյն մէջունըս բար չեղ
տոյին և շնանքայինը ոչ ցացնարան
ուր մուսանցին, և անցը առանին, այց
մանկա մայենցը մարմար ու անդ

այս մայութիւն ունաւ ուր և միաւ ու-
ստամ լոյնու մասունք ու նազանին
ճանանց ազգաց և ազգա միաւ ազգան
պատ մշննելու մասունք մայութիւն

առ եաւ ցյացաւ ու մայութիւն
ունաց մասունք մեջ ցնայի և ան ու ան
անին մայութիւն ու բար ազգ և բարայ



— 82 —
Ը: Վերաբերեալ ով էն

ԲԵԲԱԻԼԻ ԵՐԳԸ

— Հայութիք առաջ առաջ —

Մայսի նման գեղեցիկ օրեր մ', էր
Սրտաւազդայ պարտէզին և խաղարանին
բոլորտիքը տնկուած բոլոր ծառերն իրենց
դալար հանգերձներով զարդարուեր է-
ին, և գեղեցիկ ու քաղցրաճայն սոխակ-
ներ կարծես մարդիկ զբօսցնելու համար
ծառոց ճիւղերուն վրայ կը ճռուողէին, ես
ալ Շուտիկէն Փեռնէսհօլէի մատնութիւ-
նը լսելէս յետոյ ինչպէս որ պատմեցի
քեզ, Սիսակ, բաւական ատեն ալ Սևա-
հերին հետ տեսնուեցայ և այն մուժ-
սենեակէն ելնելով այն տեղ ծառերուն
և մացառներուն քով սկայ ճեմել, այս
սոխակներուն ձայնն ինձ շատ քաղցր ե-
րեցաւ և խորին հառաջանքով իմ հայրե-
նիքս յիշեցի, և մեր նախահարց յօրինած
բարեւէ երդը միտքս ընկաւ : Շատ պիտի
զուարճանաս, Պ. Սիսակ, եթէ այս երգոց
ինչ ինչ հատակտոսքները յիշեմ քեզ զո-

ըլս նոյն գարնանային շրջադայութեանս
մէջ կը յեղյեղէի :

Բայուլ ձէնըդ թող չը կտրի ,

Եւ քու թեերդ հովանի ,

Երկնասլաց ուր կ'ընթանաս

Այդպէս փութով հովանի :

Քու ձէնիդ ես խորբան կը պիմ ,

Քու ճիւճիւիդ ալ հէյրան .

Հերիք վաղես , հերիք թոչիս ,

Կուզեմ ընել քեզ հէյրան :

Միայն սէյրան չէ Աղանդատ

Ունիմ շատ շատ ընելու :

Հոգւոյս դուռը պատրաստեմ ես ,

Քու առջերդ բանալու :

Այս Միքուս երած է , իմ օսիլ կուղեմ , և
ու ունի խուսափիր , մի վաղեր :

Բլբուլ ձայնս առ , բարեւըս տար ,
Եամին Հեկեկեանքս , չե՞ն լըսեր :

Թէ չես կըսեր , անէծք տեղան զարք
ուր բակաւանք գլխութ բիւր հաղար :

Քեզի բաժին ա՞հ ու հառաջք ,

Այս է բաղձանքի իմ հաւաք,

Խարիսկ եմ ձեսս լուլ, քայլու, ձեսս

၁၅၃

Հաղիւ թէ մի քանի տող մնացեր էր
երգս աւարտելու , և ահա ձայն մը լսեցի
որ կը դոչէր . Բունեցէք թշուառա-
կանը Չուտով զինուորներս իրա-
րու օդնութեան հասէք , կը փախչի ԳԵ-
ՆԵՐ :

Ոյս ճայնէն դարհութեցայ, և մէ-
կէն ՚ի մէկ դէպի այն բլուրը նայեցայ,
ուրկէ ճայնը կ'դար. տեսայ տասն ոգի-
ներ որ բլրէն վար իջնելով դէպ իս սկը-
ռան դալ ասոնց ամենէն ճարպիկը եր
ձեռքի կաշիէ պարանը վրաս արձկեց
և վզիս սլըլլելով փռեց դետնին վրայ,
և ինն ոգին ալ շուտ մ'անօր հետևելով
վրաս թափեցան, ու աղիքէ ջինուած
լարերով գիս աղէկ մը պրկելով, պատ-
դարակի մը մէջ դրին և տարին Արտա-
ւազդայ պալատին սրահին մէջ պարկե-
ցուցին :

Ս.ըստաւագդ արքայական մեծ մուշ-
տակներու մէջ կիաթթուելով, մօտակայ
սանդուխներէն վար կ'իջնէր, և երբեմն
երբեմն դէպ'իս նայելով եկաւ քովս
կայնեցաւ . և Գնէլ, ըստ, այդպէս
ըլլալդ դեռ քիչ է քերդ համար, այլ
իմ դժանիրոտ հողիս չդիմանար տեսնել
երիտուարդ մը՝ որ սիրահարեալ է և
զինքը իր գդում գլխովը այսչափ ծայ-
րայեղ վտանգներու ենթարկած է, օն,
Փեռնեսհօլէ, Գնելին կողերուն վրայի լա-
րերը քակելով տարիէք քաջաց Ապարանքը,
հոն թող քիչ մը ապաշխարէ ինչու որ
խենդ եղբօրորդի մունենալ շեմ հան-
դորժեր :

Ալ լոե՞ս, Սիակ, քիչ մը ըստծ-
նալ, ով դիտէ քանի՛ տարի ըւլալու-
է, բայց ի՞նչ կընայիր ընել եթէ դու-
խու տեղս ըլլայիր, աղաղակին մտիկ ընող
չկար, արտասուքը ու պաղատանքը ուրիշ
արժէք չունին, բայց եթէ այն դժոխակուր
անձմանց երգիծական անողոք քը քիչ-
դրգուել։ Անոնք կը նմանէին այն անդ-
դիացի լրտերուն, որ իրենք ամեն կեր-

պով յղիացած , թշուառ դործաւորի մը
անօթութեան չղիմանալով մեռնելուն հե-
տաքրքրութեամբ հանդիսատես կըլլան :
Չերկնցունենք , ես այսպէս պատգարա-
կին մէջ երկննալով պառկած ատենս ,
Մասեաց քաջը ցուցամատով Փեռնէսհօ-
լէ ըսուած վատ ոդին իր քով կանչեց .
այն ալ գնաց Քաջին քով և ականջը
տարաւ Արտաւազդայ բերնին մօտեցուց :
Սեահերը իմ քաղաքավարութեանս չէր
հաւներ , հիմայ թող հոս դայ քաղաքա-
վարութիւն տեսնէ . ինչ և իցէ Մասեաց
Քաջը անոր ականջէն ՚ի վար բան մը փըս-
փըսաց , ես ասոր ինչ պատուիրելուն վը-
րայ տեղեկութիւն մը չունեցայ : քիչ մ’
ետքը Փէռնէսհօլէն Քաջին քովէն զատ-
ուելով երեք ողի կանչեց , և իմ պառ-
կած պատգարակս անոնց օդնութեամբ
վերցունելով , առին տարին Քաջաց Ա-
պարանքը :

Քաջաց ապարանքը Արտաւազդայ
պալատէն բաւական հեռու տեղմէր ,
անոր համար ճամբան իմ դլխուս շառ
բաներ անցաւ , բայց ես անոնց և ոչ մէ-

կըն ալ քեզ յիշել կուզեմ, ինչու որ դը-
լուխ ցաւցինելու ժամանակ չունիմ, մի-
այն սա կ'ըսեմ որ, հազիւ թէ Քաջաց
ապարանքին ատրուշաներուն ծխնելոյդ-
ներն երեցեր էին, քաջերը զիս իրենց
թիկանց վրայէն վար դնելով զիս կաշ-
կանդող բոլոր կապերն և լարերը քակե-
ցին, և պատգարակին մէջէն զիս հանե-
լով, քիչ մ' այստեղ նստէ ըստն ես աշ-
պարմանալով ասոնց ըրածին ովիմ պատ-
ուական քաջերս, ըսի, ի՞նչ, միթէ քիչ
մը չէ՞ք ուզեր զթալ թշուառի մը վրայ.
ինչու դուք և Մասեաց Քաջն այսպէս կը-
չարչաբէք զիս :

— Պարօն Գնել, ըստւ մէծ աչքե-
րով Քաջը, դու արքայա՛զն ։ ։ ։ ըլլալուդ
համար Արտաւազդ չուզեր որ դուսանին
հետ ամուսնանաս :

— Արքայա՛զն ։ ։ ։ հէ՛, ըստւ ան-
դիէն Քաջերուն հարիւրապետը որ ճամ-
բան բիւր անէծք թափած էր վրաս իմ
ծանրութեանս համար, որովհետեւ պատ-
զարակին մէկ կոթն ալ ինք կը կրէր.
հիմայ արքայազն, մեր Շուտիկն ալ ինչ-

պէս շէնքեր շնորքեր է : Ով դիտէ Հայատանիր որ դիւղէն է , այսչափ տարի ետքը Առտուածնիդ կը սիրէք արքայազլն մարքայազն կը մնա՞յ :

— Դուք ալ խենդեցած էք ի՞նչ էք աղբըտանք , ըստ անդիէն Փէռնէսհօլէ՝ մեղք որ օրը չեմ դիտեր որչափ անդամ լոյս աշխարհ կենէք կը մտնէք , ըսինք որ այդպէս համոզուած էք թէ Գնել արքայազն է ինչպէս հաւտացած է մեր ապուշ Արտաւազգը հապա ինչ կնէք սանամակներն որ աս չարածիճին գրած է : Սնցեալ օր անոնցմէ մի քանին Արտաւազգայ յանձնեցի , մի քանին ալ իմ քով ի յիշատակ Գնելի պահած եմ որողէս զի պէտք եղած ատեն դուրս հանեմ , հիմայ այս նամակը ձեզի պիտի կարդամ զոր Շուշանին գրած է . փափաքելի է դիտնալ թէ այս նամակը կարդալէս յետոյ , դեռ ևս ձեր համոզումը պիտի պահէք ,

Այսպէս ըստ Փէռնէսհօլէ , և իր ծոցէն նամակ մը հանելով սկսաւ կարդալ :

Արտաւագդայ վիճերուն մէջ ,
1869 ևայն .

Օրիորդ ,

Խանդալից երևակայութեանս մէջ
օրը բիւրանգամ կը յեղյեղեմ քու սկաշ-
տելի անունդ , օրիորդ , գիտե՞ս թէ սի-
րուհւոյ մը երևակայեալ պատկերը սկան-
դըխտութեան մէջ որչափ սկսվիանքէ
տարփաւորի մը սրտին , այո՛ , իմ սիրելի
Շուշանս , ոչ երբէք մոռցած եմ զքեզ
կամ թուլութեամբ կամ դժնդակ օտա-
րութենէ խարուելով , քսան տարի առաջ
մեռած հօրս Գնելին զերեղմանին վռայ
կերդնում որ

Այս չափը կարծեմ , ընկերք հերիք
է որ զձեղ համոզէ թէ այս թշուառա-
կանը մեր քաջին ազգականներէն չէ ,

— Իրաւ , իրաւ հիմայ համոզուե-
ցայ , ըստս միւս Քաջը , որովհեան իր
նամակին մէջ յայտնաբար իմ Գնել
հօրս կըսէ . ասկէ անդին ուրիշ ապացոյց
խնդրելը կէս խենդութիւն կամ ապու-
շութիւն է , բայց սա ալ կը մտածեմ որ
այսչափ սատանութիւն ուրիշէ սորվեցաւ

Սրտաւազդայ սիրտը շահելու համար
տես ինչ ճամբաներ բռներ է :

— Զգեցէք ազգար, ըստ միւսն
աւ, այդ բանն ալ Շուտիկ ըրած է թէ
ոչ այս մարդն ինչպէս կրնար հօս Արտա-
ւազդ ըլլալը դիտնալ :

Այս' անանկ է, ըսին ամենը մէկէն
և դառնախով ինձ Մոկացի, (այնուհե-
տեւ սգիք այսպէս անուանեցին դիս)
ահա Քաջաց ապարանք ըսուած տեղը
սա երեցող ապրուշաններն են, այն տեղ
գնայ, և ըսէ անոր պահապաններուն ոք
զքեզ իբրև հիւր մը ընդունին : Առվո-
րութիւն չաւնինք շատ խօսիլ, այլ սա ալ
կը պատուիրենք քեզ որ ետ չդառնաս .
եթէ մեզի մտիկ չընելով դարձեալ Քա-
ջին պալատը դառնալ ուղես, նետահար
գետին պիտի թաւալիս, մեղքը վիզդ,
մէք մեր պարաքէն ազատեցանք և մին-
չեւ քաջաց ապարանքը չդալերնիս ալյա-
ւեցուց Փեռնէսհօլէ, Արտաւազդայ
պատուերը յարգելու համար է՝ ինչպէս
որ դուք ալ լսեցիք իր պալատին սրա-
հին մէջ :

Ագիներն այս խօսքին վրայ անմիտ
չաղէս ելան դացին, ես ալ սկսայ յակաւ
մայիս երթալ Քաջաց ապարանքը յա-
կամայիս կ'ըսեմ, որովհետև երբ տես-
նուած է մարդ մը որ պատիժ կրելու հա-
մար ինք իր ոտքով պատժոյն ոտքը դի-
մէ, ինչ և իցէ մէկ քառորդէն ատրու-
շաններուն պատինքով հասայ և բաց
դրնէ մը ներս մոնելով, սկսայ ասդին
անդին նայիլ:

Հազիւ թէ մէկ երկու քայլ ալ առ-
ուածէի, երբ աննկարադրելի դէմքով
ողի մը, մեծ փող մը բերնին դրած ե-
կաւ ինձ մերձեցաւ և իր անճռռնի բեր-
նով ու փողովը «ՄՈՐՏ ՏԾՍՅ» դռնջեց
դարհուրեցայ այս ձայնէն ո՞հ, Աստուած
իմ, այս անճռռնի հրէշը դիս պիտի կըլ-
նէ արդեօք, ըսի: Հրէշը դարձեալ իր
փողը հնչեցուց և երկու քայլ ալ առաւ
դէպ'իս :

Ո՞վ ես դու, հսկայդ Մասիսու կա-
կաղեցի, որ ձանօթի մը պէս դէպ'ի քո-
վըս կուդաս :

— Գնել, տարիածու երկտասարդ:

ես եմ, մի երկնչիր,

— Ո՞վ ես դու . . .

— Պանկլաւիկն եմ.

— Պանկլաւիկն, այն զիս չարչառող և Մասեաց վիհերուն մէջ անդժաբար նետող Պանկլաւիկն ես, ճանչցայ զքեզ չար ոգի :

— Այս մի յիշեր, մորէդ հանէ առջի դործածներս այն ատեն չեի դիտեր որ մեր քաջին ազգականներէն ես :

— Հիմայ ես ի՞նչ պիտի ըլլամ, քաջդ Պանկլաւիկ :

— Կարծեմ Մասեաց քաջը քեզի մէկ բանէ բարկացած է որ այս տեղ եւ կած ես, բայց հոգ չէ հոսքեղի զբօսանաց համար շատ նիւթեր պիտի դտնես ըստ, և ձեռքէս բռնելով առաւ ապա բանքին ներքին կրզմերը պըտըցունեւ լու տարաւ :

Անշուշտ պիտի տհաճ չփոնկուիս, Պ. Սիսակ, Եթէ զքեզ ալ այդ ապա բանքը պտտցունեմ:

— Հայ արքայութ մաս յան ոլ. Ա.

ուղարկեց մի ժամ և լ

... առ ան ի՞ն

Թօ.

աշխատ ուր միս սպասավայր

ասեցին, **ՔԱԶԱՅ ԱՊՈՐՈՆՔԻ** Ա և բայ
լորդուն, ~~առ այս գումար~~ բուհն ուսու

Սիսակ, որչափ կը մոտածեմ քեզ
ազեկ գաղափար մը տալու համար այս
Քաջաց ասպարանք բնուած տեղին վրայ,
ամհնարին կը ինի . չեմ կրնար մոքիս
սահման մը տալ, և երեւակայութեանս
մէջ ընթանեալ առարկան առանց խեղա-
թիւրելու կամ այլայլելու ճշուն նկա-
րագրել: Ենթը Պաքուի ատրուշաննե-
րան նման բաներ պիտի ըստի, թէոր դու
զանոնք միանդամ տեսած ունենայիր,
դժբաղդաբար մեր ազգին մէջ այդ մա-
սիսու ատրուշաններուն պատկերն ալ չը-
կայ որ դանէ անոնց վրայ նայէիր, և զիս
ալ աշխատութեան մէջ չձգէիր որ զա-
նոնք նկարագրեմ քեզ

— Այս տեղ ամեն կաղանդի գի-
շեր գողցուած մարդոց բնակարան եղած

էր՝ Հայերը մինչև հիմայ գիտեն թէ
Մասիսու վիճերուն մէջ միայն Արտա-
ւազգ ձերբակալեալ կը դանուի, բայց
մեծապէս կը սխալին անդամ մը եթէ
իմ վիճակիո հանդիպին անշուշտ մէջ
զարմացմամբ հոն պիտի տեսնեն ուրիշ
շատ ձերբակալեալներ՝ իրենց խելքէն և
ոչ մտքէն չանցած,

Քու հետաքրքրութիւնդ յագեցու
նելու համար յակամայից ըռնադատեալ
քեզի վեր իվերոյ տեղեկութիւն տարու
կը զիջանիմ. սա պայմանաւ ոք դու ալ
ուղիշին չղրուցես որովհետեւ բազում
մարդոց ջիղերուն պիտի դպչի, շատերուն
սկրաբ պիտի խառնէ, և շատերն ալ իմ
վրայ նղովքի կամ հայ հոյանաց կարկուտ-
ներ պիտի տեղացունեն բայց սա ալ ը-
սեմ քեզ ոք այդ օրինակ բաներ իմ հա-
գըս չեն ինչու ոք անոնց խօսքերը ինձ
ջրերու խոխոջանաց ձայներէն աւելի ար-
ժեք մը չունին :

Պանկլաւեկ զիս առաւ տարաւ իր
սենեակը, և հոն նստեցուց քիչ մը հաց
ընկոյզ և դաւաթ մ'ակ դինի տալէն յե-

տոյ՝ քոլս նստեցաւ, ես գեղջկական կերպով կը նախիս պատին կռմնցունելով նըստեցայ և սկսայ հացս ուտել. Բլբուլի երգըն եղանակելէն յետոյ դեռ հաց կերած չունէի. անոր համար հացն ու ընկոյզը Արտաւաղդայ խորտիկներէն շատ համով եկաւ, դիմիին գալով մօրո կաթին պէս անուշ եկաւ եթէ ըսկմ սուտ խօսած չեմ ըլլար, այսուդէս նախաճաշը ընելէս յետոյ Պանկլաւիկ ըստաւ թէ ելերթանք Քաջաց ապարանքին ներսի կողմերը, ինչու որ քեզ շատ մը ցուցնելիք բաներ ունիմ. Շատ աղէկ ըսի, և Պանկլաւիկի ետևէն դնացի :

Հազիւ թէ մէկ քառորդի մը չափ ապարանքին նեղ խելերէն անցած էինք մէկ ահաղին դուռ մ' եկառ դիմացնիս, Պանկլաւիկ իր մէջքէն մեծ բանալի մը հանելով այս դուռը բացաւ, մոռցայ ըսելու որ դեռ դուռը չբացած ինձ հարցուց թէ, Մասեաց Քաջն ինչո՞ւ համար արդեօք քեղ հոս դրկեց, ես ալ անոր ըսի թէ, սա մեր Շուշանին համար :

Համասկցայ, այն ներկեալին համար

— Այս՝ Սահմանական Արքային ։
— Ես ալ, սիրելիս, ինչպէս գիտեա,
Սասեաց Քաջին սիրելի ծառայներէն
մէկն էի, բայց օր մը իմ այս երկայն պօ-
չովըս քանի մը հառ Գուգուլ ըսուած-
յաւերժահարսին զարնելուս համար բար-
կանալով Սրտաւազդ զիս այս տեղ զըր-
կեց որով այս ահուելի մարդոց պահպա-
նութիւնն ալ ինձ յանձնուեցաւ։

— Ինչպէս ահուելի մարդիկ . . . :

— Հիմայ կը տեսնեմ, ըստ, և
դուռը բանալով ներս մտանք։

Սիսակ, ներս մտած ատեննիս, դու-
իմ տեղս ըլլայիր նէ պիտի ըսէիր թէ
Վուշիկ Կրպօ ախբօրը գոմէներուն ա-
խուըն է, քանզի կարդաւ այլանդակ
մարդիկ կապուած էին պմէն մեկուն մի-
ջոցը հաղիւ մէկ մէկ ճարտարապետա-
կան կանդնոյ մը չափ կար և ամենուն
գիխուն վրայ Եւրոպացոց ձևով տախտա-
կի վրայ վորուած թուահամարներ կար-
դաւ շարուած էին, ահա տե՛ս իմ սիրե-
լի Գնելս, ըստ, այս մարդիկը լոյս աշխար-
հի եղած ատենդ տե՞սած էս արդեօք։

— Հոկայդ Մասիսու, ըսի, այս ձեւ
մարդիկ շատ տեսած եմ, այլ ասոնք
ճանչելու պատիւը ոչ երբէք ունեցածեմ:
Քատածիս ալ ակս էր. եթէ ըսեմ մէ.
Կէ չեմ ամաչեր, որովհետեւ շատ փիլո-
նաւոր, վեղարաւոր և չը գիտեմ ինչա-
ւորներ տեսայ:

— Հիմայ ասոնց պատմութիւնն ը-
սաւ Պանկլաւիկ մի առ մի ընելու աշ-
խատութիւն յանձն սիստի առնում, դու
ալ իմ սիրելի Գնելս, երբ այս փիհերէն
դուրս ելնելով հայրենիքդ երթաս՝ քու
հայրենակցաց պատմէի, դուցէ քու պատ-
մութիւններէդ օդուտ մը քաղեն: Գըլ-
խուս վրայ, ըսի հոկային, և մկսաւ իր
պատմութեան շարոցը. զոր ահա դու
ալ մտիկ ըրէ. Սիսակ:

Թիւ 1, ըսաւ, մատովն ալ կա-
պեալ գերի մը ցուցնելով,

Ասոր անունն է Գոյթոր վարդա-
պետ, . . . ետն, յիսուն երկու տա-
րեկան, վերջին աստիճան անառակ.
առ մարդուն համար կը պատմուի թէ
երիտառարդութեան առեն շատ խելօք

և աստուժավախն անձ մ' էր, բայց յեւ
տոյ վարդապետ ըլլալով և քիչ մը տ-
տեն Ա. վանկքին առաջնորդ. կարգուե-
լով շատ մեծ փոփոխութիւն տեսան իր
վրայ . այնպէս որ պինքը ճանչցողները
գողցեա կարող չեին յիշել որ առջի
ուրացու Շատոննէ. յառաջ հեզ մարդ մ' էր
վարդապետութեան ատեն բարկամիրու .
առաջ ծառայներու և անկերոյ բարե-
կամ , յետոյ գուռող և փառամէր : Եւ
իր անյափ իբառապիրութեան համար
որչափ թշուառ դեղացիք բրակոծ կ'ը
նէր նոցա իրաւոնքը իր ճիզուիթական
նենդութեամբքն յափշտակելով , որչափ
մարդիք ալ զանազան սպառուակներով կուսակալներու ձեռք մատնած է . . . :

Օր մը այս վարդապետը Ա. վան-
քէն գիւղնիցած ատեն նորատի օրիորդ-
ներ կը տեսնէ , որ կոյժերով աղբիւրէն
ջուր լեցունելու կերթային , կը հաւնի
անոնց ամենէն փոքրին , և կ'սկսի բեր-
նէն շողինքներ հոսելու , կը սիրուհարի
ըսենք աւելի աղէկ կըլլոյ , բայց ինք
կրօնաւոր ըլլալուն համար անհնաց է իրեն

այն օրիորդը կնութեան առնել։ Վեր-
ջապէս իր վորքրաւորէն կը սորուի որ
տունէն ըլլալը, և կը դառնայ իր վան-
քը :

Ասոր վրայ կ'ըսեն թէ հաղիւ չորս
օր անցած էր գիշերուան մէջ գեղէն հը-
րացաններու պայթմանց ձայներ կը լըո-
ռին վանքն անճարակ միտմիտ և խեղճ
միաբաններն, որ իրենց եղած տեղի
հորիզոնէն անդին չեն անցած, կը զար-
մանան այս ձայներէն և կ'սկսին իրարու
հարցունել. «Եղբայր ինչ են այս հրա-
ցաններն . . . Բան չկայ կ'ըսէ անդին
մեծ մօրուք կը րօնաւորը որ վանքին
պահպանութիւն կ'ընէր, Քրդերը աղ-
ջիկ մը առևանդեցին գեղէն միւս կող-
մանէ փոքրաւորին մէկը . . մեր մեծա-
ւորը առևանդել առւաւ, ըսէք, աւելի
աղէկ կ'ըլլայ գոչեց . . ձայնդ կտըէ,
անպիտան . . պատասխանեցին ամէնը մէ-
կէն, և խեղճ փոքրաւորին երեսին ապ-
տակներ և կռնկին կիցեր զարնելով
սանդուխքէն ՚ի վայր թաւալեցին ։ Շու-
տիկ ալուսը նոյն ժամանակին՝ Արա-

ըստեան վեղարով վեղարաւորուած հօն
կը գտնուի եղեր, գացեր շուտ մը ա-
նոր սենեակը և զայն կարմիր հեղուկով
մը թմբեցնելով այս տեղ բերեր է :

Գիտեմ հիմայ պիտի ըսես թէ՝ ձեր
առանկ մարդիկ հոս բերելնուդ շահն
ի՞նչ է. այդ ալ հասկըցունեմ քեզ :

Մեր մեծն Սրտաւազդ, ամեն
Վարդավառի տօնին քանի մը մարդիկ
ողջակէղ կը մատուցանէ Ուկեմօրն, հարկ
է որ այս ողջակէղները մարմնոյ կրղմանէ
անարատ, ամբիծ ըլլան, որպէս զի ըն-
դունելի ըլլան . Շուտիկ ալ կռահեր է որ
եպիսկոպոսք արատ ունեցող անձինք
վարդապետ չեն ըներ, ուստի սկսեր է
անոնց և բժիշկներուն մերձենալ, բը-
ժիշկը ալ հարկաւ առողջ ըլլալու են,
քանզի բազմաթիւ անձեր բժշկող-
ներն անշուշտ դիտեն իրենց անձը ողջ
և առոյդ պահել : Սսկից զատ ուրիշ
շահ մաս ալ կը ցուցնէ Շուտիկ . այս մար-
դիկ մարդկային ընկերութեան ոխերիմ
թշնամիներէն ըլլալու են, որովհետեւ չը
տեսոյ ասոնցմէ մէկը (անշուշտ բացա-

ուսթիւնք մոռցուելու չեն) որ իր կոչման
նը համեմատ դործեր : Անոր համար
առանց որը որ իր չափը անցուց կը յա-
փշտակէր հոս , իսկ այս վարդապետ
ներուն հոս կապեւալ մնախուն պատ-
ճառն ալ այս էր որ Մատեաց Քաջը
ամենուն ալ միանդամայն չէր . հաւ-
նէր . այլ դատելով իր աչքին աղէկ
երեցածները կը զոհէր , միւսներն ալ
հոս կաշկանդեալ պահել կը հրամայէր
որպէսզի օր մոմի դուցէ ողջակէզի ան-
ձինք դանելու դժուարութիւն քաշէ :

ՈՒ 2 .

Առջնայ վարդապետ , կ'ըսեն ա-
սոր , Աստուած ողորմի խեղճին , որով-
հետեւ շատ չարչարանք կը քաշէ , դինքն
կապող շղթաներէն ազատելու համար ,
հնար չմնաց որ չմտածէ , բայց տեսնե-
լով որ մեր ձեռքէն ազատելու ճար չկայ-
լուած մունջ տեղը նստեցաւ , թէ և գեռ
իր մտքին մէջ կը շոշափէ այն դաղա-
փարները որ իրեն կիախչերուն կը նսպա-
տեն , քնոյն մէջ ալ երբեմն կը բանդա-
զուշէ , թէ չես հաւատար , քնայած ա-

տեն օր մը այցելութեան եկու, շուտով խօսքերուս կը համոզուիս, ասոր լոյս աշխարհի մէջ ըբած դործերն թէ որ պատմեմ, ականջներդ կը պղծուին, անոր համար զանց կ'ընեմ:

Թիւ 3. 4. 5. 6.

Անոնց պատմութիւնն ալ քեզի պիտի խօսիմ, իմս Գնել, քանզի շատախօսութիւնը չեմ սիրեր, միայն սաշափի կ'ըսեմ որ ասոնց որը իր ընկերները թիւնաւորելու փորձ փորձեր է, որը լկտի կանանց հետ զուարճացեր է . . . :

Ա. Հթողուցի որ Պանկլաւիկը միւսներուն պատմութիւններն ալ ընէ, ինչու որ շատ չեմ սիրեր այստիսի մարդոց վարուցը հայելոյն նայիլ. բայց Պանկլաւիկ ըստու թէ «որչափ ալ չախործիս, ես սա ամենէն աւելի թշուառականին ողատմութիւնն անհնար է որ ըլ զրուցեմ» :

Աչ ո՛չ մի պատմեր մտիկ չեմ կը ընել:

— Կը ինդըեմ, մտիկ ըրէ, Պ. Գընել, յետոյ շատ հետաքրքրական պիտի գտնես:

— Գոնէ համառօտէ :

Ծատ աղէկ ըստաւ, բայց սա ալ չմոռանանք ըսելու որ, այս մեծ մարդը աղէկ գիտէ, մատովն ալ մէկ այլանդակ հրէշանման անձ մը ցոյց տուաւ ինձ, զոր հնգետասանամեայ բանդարդելութիւնն մը մարդոց կարդէն հանելով ճիւաղային տեսք մը տուեր էին իրեն՝ այս մարդուն տախտակեայ թուահամարին վրայ 2681 գրուած էր : Պանկլաւիկ ասոր մերձեցաւ և հրացեալ բահով մը անոր կողերուն քանի մը անգամ մշտեց : Հըս հըս մըրմընչեց վարդապետը ողիներուն մէկ մասնաւոր լեզուաւը գլխուս վրայ ըսել է եղեր . Պանկլաւիկ զիս աւելի պատուականապէս զբօսցնելու համար այս հրէշին իրեն զբուցել տուաւ իր պատմութիւնը :

Սիսակ, կ'ըսեն թէ պատմութիւնները մեծ շահեր ունին մարդկային ընկերականութեան, և իրենց խօսքը աւելի հաստատելու համար շատ մը բաներ կ'առարկեն, և պատմութիւնն ալ զանազան տեսակի կը բաժնեն, ինչպէս մասնաւորաց պատմութիւն, Աղդային պատմութիւն, Ընդհանուր պատմութիւն ևն.

Սեր պատմածը կամ քեզի ներ-
կայացուցածը առջի ըստածիս տեսակէն
է. բայց սա ալ քեզի յիշեցունել կու-
ղեմ որ՝ քիչ աշխատութիւն և հմտու-
թիւն պէտք չէ, որ նիւթ մը ժողվես,
կարդաւ շարես և անձի մը կամ անձե-
րու ներկայացնես. չերկնցունենք պէտք
է լրի և անշունչ թղթի մը հողի տալ

կամ խօսիլ, և զայն ընել ազգու և օրի-
նաւոր . ասոնք ըսելէն յետոյ ինձ նուի-
րական պարտք մը սեպած եմ խոստո-
վանիլ քեզ, որ ինէ բարձր հանճարէ մը
կամ շատզէտ բանասրիրէ մը ակնկալածի-
պէս չյուսաս, ինչու որ ես տկար մ'եմ
և իմ քանի տող բան խօսիլ սովորիլս ալ
իմ աշխատութենէս եղած է, որուն հա-
մար ալ քեղ հետ շատ խօսիլ չեմ ուղեր։
Ինչպէս որ նախորդ դիմոյն մէջ քեղ ծա-
նօթացուցի, այս ճիւաղը շատ այլան-
դակ մարդ մ'էր, անզամ մը միտք բեր
բարձրահասակ, նիհար և պղնճաղոյն
դէմքով, պլուտէն աչերով, երկայն մօ-
րուսով և Ա. Պօլսոյ Վեղարաւորաց հա-
գուստով մարդ մը, երեսները ծառնի ըս-
ուած հիւանդութենէն բաւական աւըր-
ուած, և կեղծաւորութիւնն ինչ տեսակ
բան ըլլալը ամենեին չգիտցող մը եթէ
երեսկայես, ճիշդ մեր այս հոչտկառոր
Քաջաց ապօրանաց հրէցը տեսած կ'ըլ-
լաս . աշխարհի վրայ եղած ատեն ասոր
ինչ անուն ունենալը չեմ դիմեր, բայց
ողիներն մեծ աշխատութեամբ ասոր ա-

նունն յարմարցուցեր էին, Պ. Հալլուալ
Խռտըք, կալանաւոր:

Ես և Պանկլաւիկ մէկ մէկ աթո-
ռակներ առնելով նստեցանք և Հալլուալն
ալ եր շղթաներուն երկայնութիւնը որ-
չափ որ կը ներէր, դէպի մեզ դալով,
սկսաւ հառաջանքով և վայերով իր պատ-
մութիւնն ընել. Ես ալ աղէկ բան մը
ըսելու յաւսով, գլուխս կտիսեցի և իրեն
մտիկ ըրի:

Ես, օր նեալներ, կ'ըսէր մարդը,
Հայատանի տամնեհինդ նահանդներէն
մեկուն մէջ ծնած եմ, անոնք չեմ ու-
ղեր ըսել, բայց սկզբնատառը Ա, դիրն
է. Իս երիտասարդութեան ատենիս կէ-
ռը ոչինչ տեղն անցընելէս յետոյ՝ ձգե-
ցի հայրենիքս դացի Մշոյ Ա. Կարա-
պետ ըսուած վանքը:

Այցելուդ Արարատայ, քիչ մը գլ-
թա՛ վրաս և կաթիլ մը ջուր տուր ինձ,
քանդի ծարաւութենէս կը պապակիմ:
Ես ալ ելայ և Պանկլաւիկի ջուրին
աեղք հարցուցի, բայց Պանկլաւիկ զիս
սաստելով մը նստէ ըստւ, Աստուծոյ ըս-

տեղծած ջուրը շուայլաբար վատնելու
չենք , եթէ հիմայ ասոր ջուր տաս , ետքը
ուրիշ բան մ'ալ , ետքը իր սիրուհին կու-
զէ սիրելիս , թեթևեռթիւն պէտք չէ ,
ծանը նստէ տեղդ , եթէ անոր ջուր պէտք
է թողինէ ուղէ :

Խեղճ մարդուն աչքերէն եթէ Գե-
հոնի չափ ըըսեմ , Աւագ աղքիւրին ջրե-
քուն չափ արտասուք կը հոսէին , բայց
Պանկլաւիկ խոժոռ դէմքով մ'անոր նա-
յելէն յետոյ «Այդ աանջանքներէն աղա-
տելիք չունիս , Հալլուալ , ըսաւ , պարապ
տեղը մ'աղաչիք թէ ոչ . . . և իր պո-
ջ և հրացեալ բահը ցոյց տուաւ ա-
նոր :

— Մեղայ , մեղայ , կակավեց ճի-
ւաղը երբ Պանկլաւիկի ցուցած այս
պոչն և բահը տեսաւ :

— Ինձ նայէ Խըռտըգ վիճակէդ-
դոհ եղիր , կ'ըսէր Պանկլաւիկ :

— Գոհ եմ , գոհ :

— Աւքեմն շարունակէ պատմութիւ-
նըգ :

— Այսո՛ , այս պիտի շարունակեմքը-

չի մը համբերէ , քրջիկ մը ջուր .

— Պօլոյ Հայոց Փրկիչը չենք ,
ջուրի տեղ ա՛ռ քեզի պոչական հարուած-
ըսաւ հսկայն , և ճիւաղին գլխուն քանի
մը հարուածներ դարկաւ , խեղճն ալ
ձայն ձուն չհանելով տասը վայրկեանէն
էր պատմութեան թելը ձեռք առաւ :
Այդ վանքը երթալէս յետոյ վարդապե-
տացայ , իմ ալ բաղձանքս այդ էր , և
նաև իմ ընկերակցացս ընթացքին հետե-
ւեցայ , պարծանոք կ'ըսեմ թէ անոնց
իմ յառաջադիմութիւնս քիչ ատենէն
ցցուցի պատուական գեղացի կոյս մը
պղծելով :

Բայց բանս ալ շատ գէշ եղաւ , ա-
նոր համար անկէ շուտ մը փախչելով
կոստանդնուպօլիս գացի և ոկտայ Հայե-
րը կողոպտելու համար աշխատիլ :

— Պ . Պանկլատիկ դու իմ տեղս
ըլլայիր մարդիկ ինչպէ՞ս պիտի կողոպ-
տէիր :

— Մարդիկ ըսաւ Պանկլատիկ հը-
րէշին , եթէ կողոպտել ուզենք մենք
Սրարատեան վիճերու յատկացեալ վե-

ղար մը զլուխնիս աճնշունենուս պէս կա-
ներեւութանանք , և կ'սկսինք աւարել :

— Այլ ես տոր ալ ճարը դտայ ,
Երբոր դու ալ մարդը լլաս և հարուստ ըլ-
լալ ուղես վարդապետ եղիր , եպիսկո-
պոսին քեզ յանձնած դտակով շատ բան
կընաս ընել , ես իմ պատմութիւնս կը¹
շարունակեմ , նոյէ դու ալ չողիսի՞ հա-
մոզուիս :

Պօլսոյ մէջ քարոզութեան մը պաշ-
տօնը ստանձնեցի և սկսայ աչքի արցուն-
քով բեմին վրայէն քարոզել , տեղացին
կը համոզէի պանդուխոր կը համոզէի ,
մեծ էր իմ աշխատութիւնս , այլ հռնչքո
ալ շատ եր , շիտակը խօսելով շահս քիչ
չէր , վերջապէս անանկ ըրի որ ամենէն
թշուառին մէկ լուման անդամ իմ դան-
ձանակիս մէջ ձգել տուի , թէ և ես այս-
պիսի դործերէ բան մը չէի հառկնար ,
այլ խելքս միաքս գաւառներ էր , քանզի
աչքս այդ տեղերը տնկելու բաղում
պատճառներ ունեիր Բայց թէ որ քիչ մը
ջուր տառ այն ատեն ողիսի խօսիմ :

— Ամենեին ,

Քնարն՝ Ապղաչեմ. Իսկ ունի նյութագրով
որս — Զըլլար: Դա խոցման ու թժայ
զամանք՝ Գետնին տակը անցնիս, Պանիկ-
լալիկ. Ճքարէ սիրու մ' ունիս դու: Հայու-
նու գու պատմութեանդ նայէ: Առաջ
Սլշեմ պատմեր:

— Ետքը շատ դէշ կընեմ դքեզ:
Ինչ կուղեսըքէ, բաւ վարդա-
պետը, և իր բոլոր ուժն ամփոփելով
բնրանը դոցեց:

Պանկլաւիկ ալ պեսնելով ոք չպիտի
խօսի, ոտքի ելաւ, հրացեալ բահը առաւ
և սկսաւ հարուած հարուածի վրայ ի-
ջուցնել թշուառ Հալլուպին:

Բայց Երկաթէ մարդուն ամեննեին
հողը չէր: Ասոր վրայ Պանկլաւիկ աւե-
լի բարկանալով Խոտքը բաւ, հիմայ
չէմէ պատմութիւն, մը, այլ Հայկազեսն
բաւարաններուն, և Փէշտիմալճեանի
չորրագրած Այսմաւուրքին չափ բան
սփիտի բարբառես իմ զօջական և բա-
հական հարուածներս ճաշակելով: Այս-
պէս բաւ Պանկլաւիկ և սկսաւ շղթանե-
րով հարուածել, Հալլուպ դարձեալ ա-

Նըզգայիմը պէս ճայն չէր հաներ . Պանկ-
լաւիկ ալ տեսնելով որ անհնար է այս
ծիւաղին բերնէն խօսք հանել տալ անոր
մերձենալով ականջէն բռնեց , և « Հայ-
լուալ » ըսաւ , թէոր պատմութիւնդ ամ-
բողջացունես , քեզի Արտաւազդեան
դաւաթովմը ջուր պիսի տամ »

Խռտըքը երբ Պանկլաւիկի այս
խօսուումը լսեց , աչքերը կարելի եղա-
ծին չափ բանալով , — իրաւ , ըսաւ , կը
խօսսամնաս դաւաթմը ջուր տալ ,

— Ս. յու :

— Ուրեմն մտիկ ըրէք .

— Ամենայն խօնարհութեամք :

Գաւառները շահելու համար , նախ
Պօլիսը շահելու է , շողոքորթելու է , Պօլ-
սեցիները . ինքզինք անոնց սուրբ , եր-
կիւղած , ազգասէր , դպրոց բացող և
Հայաստանի լուսաւորութեան համար
աշխատող մէկը ցույնելու է ինչպէս որ
ես ալ ըրի . անկէ յետոյ դործը կը դիւ-
րիննայ . օրագիրներն անոր անունը կը
հռչակեն ժողովուրդը դինք կը պաշտէ
անալ ձեռքի տակէ դործը կը քալեցունէ :

Ես ասոնք ամէնն ալ դիտէի , անոր
համար եկեղեցեաց բեմերէն դպրո՛ց ,
լուսաւորութիւն սկսայ աղաղակել , մինա
չեւ որ այն տեղ հայաբնակ մեծ թաղիր
մը քարոզչութեան պաշտօնը տեանձնե-
ցի . պարոնա՛յք եթէ դուք ալ տեսնէիք
իմ կեղծաւորութեանս դոյներն , ճշմա-
րի՛տը՝ խիստ շատ պիտի զարմանայիք ,
դիտէք արդէն թէ որչափ դիւրահաւան
է մեր՝ Կ. Պօլոյ ժողովուրդը :

Մեծ զարմացմամբ մը Խոտը.քին
հարցուցի թէ ինչո՞ւ համար ստակի այդ-
չափ տենդ ունէիր :

— Ստակը չեմ պաշտեր , պարոն ,
ըստ Խոտը.ք մօրուքը շոյելով , և զիս
ստակի տենդով բռնուած մէկը մի՛ կար-
ծէք , բայց այսու ամենայնիւ ստակին
դերնական զօրութեանը վրայ ո՞վ կըր-
նայ տարակուսիլ , այն էր որ զիս իմ սի-
րելոյս հտառաց . բայց գետնին տակը անցա-
նիք դուք որ չէդեցիք ինձ զայն վայելել
կըսէր խեղճ վարդապետը հեծութեամբ :

— Այդչափ աբտասուք մի՛ թո-
փեր , Խոտը.ք :

— Ինչպէս չարտասուեմ, ինչպէս չողբամ ո՞ւր էնա, ո՞ւր Աստուած իմ, իզուր կ'ողբամ Մասեաց վիճերուն մէջեմ:

— Եի՛ փախցուներ Հալլուպ :

— Ի՞նչ փախցունել, դօնէ պէտք էր որ տասը տարի մ'ալ աշխարհիս վրայ մնայի . . . :

— Ուէ որ մնայիր ի՞նչ պիտի ընէւ իր, հարցուցի Խռորդին :

— Ահ ի՞նչ պիտի ընէի, քանի որ կը յիշեմ անոր ժպիտները, քանի որ միտքս կ'գայ անոր նամակներն՝ դօրա դրելած է ինձ, անհնար կըլայ զալել իմ արտասուըս :

— Ինձ ի՞նչ կը խօստանաս եթէ զայն ալ հոս քերել տամ, ըստ Պանկլաւիկ հրէշին :

— Քու չգիտցած բոլոր ոատանութիւնները սովորեցնել կը խօստանամ քեզ :

— Եկցես Հալլուսկդ հրաշախառ բայց անհնար է, Խռորդը անհնար :

— Եթէ անհնար է, Պանկլաւիկ, դօնէ Արարատայ այցելուն իր հայրենի, ըը դարձած տտեն, իմ այս հառաջա-

նոսցը ձայներունս արճադանք թող ըլլայ:

— Աւր տեղէ զէանոր տունը, Խռտըքը ըսի անոր:

— Ավայցելուդ Արարատայ, կ'աղաջեմ կը պաղատիմ Երբ Թուրքաց Սուլթանին մայրաքաղաքը երթաս, փրնա արուէ Հայոց ամենէն մեծ թաղը, այն թաղին մեծ Եկեղեցին դտիր, անոր դիմացի տուներէն ամենէն փոքրը գիտէ . . . անուն աղջիկը հարցուր, հիմայ թերևս Երեսուն տարեկան կայ, և Երբ այն իմ հրեշտակո տեսնես, սփուէ իմ բարեներս անոր առջե, և բոէ թէքու Հալլուպդ կարօտակէղ կը տանջուիք համար,

— Ապա թէ որ այդպիսի մարդ մը չնանչէ նա:

— Ա՛հ, ըսէ անոր այն վարդապետը որ ձեր Եկեղեցին քարող կ'տար, ըստակ կը ժողովը և անկէ յետոյ Եկեղեցւոյն պահարանին պատուհանէնքը հետնշանացի կը խօսէր, այն հիմայ քեզ կը խնդրէ. ըսէ անոր Գու տուիդ ամենէն ցած պատուհանը նստած ժամանկա-

կըդ , երբ խոնարհաբար դառնուկի մը
պէս , առջեէդ կանցնէր , քու հիւսած
քսակիդ մէջ կարմրուկներ լեցունելով
զանոնք քեզի տուող Հալլուսլը քեզ կը
խոդրէ . . եթէ չդայ՝ անիծեալ ըլլայ .
Աստուծոյ կրակին հանդիպի , և իմ այս
պիճակիս արժանանայ , ուրիշ խօսքչունիմ :

Պահելլաւիկ տեսնելով որ Խռովք
կանոնաւոր կերպով իր պատմութիւնը
չշարունակեր , և ամենէն վերջնալ , ա-
նէծքի տոպլրակը բացաւ , շուտ մը ցտո-
կեց իր երկժանի բահը տուաւ և Խռովքը
քովիս վառարանին մէջ պառկեցունելով
« մի փախցուներ Հալլուպ , բառաւ , ուրկէ
սովորած ես այդ տեսակ խօսել իմ տո-
ջեւ , անէծքով և պառաւական խօսքե-
րով լոյս աշխարհի մարդկը խտփած ըլ-
լալով իմ առջե՞ս ալ կը յանդդնիս այդ
տեսակ խօսքեր ընելու իմ , հիւրս պարոն
Գնել , ոչ կերթայոչ կը խօսիս , աւելցուց
Պահելլաւիկ և հուոկ յետոյ Հալլուսլը
հրեց քշեց մինչեւ կրակին բոցերուն մէջ :
— Գոնէ մարդուն քիչ մը ջուր տա-
յիր , ըոի . Մտոիուու հօկային .



四七一

寳鏡錄卷之二

— Շունը շարականն ի՞նչ ընէ , իմ
բարեկամս , ըստ Քաջը . պէտք էր ցուց-
նէի քեզի նաև քանի մը բժիշկք ալ , սա-
կայն ժամանակը անցած է , օ՞ն մեր
սեհետակը երթանք :



ԹԱ

ԳՈՒԳՈՒԼԻՆ ՆԱՄԱԿԸ

Երբ այս ճիւաղին պատմութիւնը
լսեցի, Սիսակ, սիրտո ճմլեցաւ. տխրագին
երեսովմ' աղաջեցի Պանլաւիկի որ անդամ
մ'ալ այս տեսակ տեղեր զիս չտանի, ո-
րովհետեւ մարդ մ' երբ այս ձև տեսարան-
ներու հանդիսատես չըլլայ, չէթէ միայն
իր բարոյական զգացումը վտանգի մէջ
կէյնայ այլ նաև իր կրօնական սէրը կը
պակսի և իւր եկեղեցիէն կը թուլնայ:

Պանկլաւիկ զիջաւ աղաջանացս և
խօռք տուաւ որ ատրուշաններուն գոմերը
անդամ մ'ալ զիս զբօսցունելու չտանի,
շնորհակալութիւնս յայտնեցի Քաջին և
միատեղ դուրս ելանք:

Որչափ որ Սրտաւաղդայ պալատը,
խաղարանը, պարտէզը և Ռոկեմօրն կը-
ուատունը գեղեցիկ էին, այնչափ ալ
վատթար էր այս ատրուշաններուն տես-

քը և ամենելին չէի ախորժել մնալ հսն .
միշտ կուզէի իմ կարծեցեալ ազդակա-
նիս քով երթալ, բայց աքսորեալ մը որ-
չա՞փ ոյժ ունենալու է որ իր վեհապե-
տին հրամանն առ ոտն կոխէ :

Եթէ փախչիլ մարթէի դարձեալ
չէի փախչեր, վասն զի յայնժամ պիտի
հեռանայի Շուշանէս որուն մօտ ապրիլս
իմ բոլոր վիշտերս կ'ամոքէր : Ուստի
այնուհետեւ ալ ուրիշ մտածութիւն չու-
նէիր բայց եթէ սպասել որ ազատու-
թեանս ժամն հնչէ . . . :

Օր մ'ալ գլուխս կախելով ատրու-
շաններուն Արևելեան կողմի ջրերուն
քով պրարտած ատենս՝ ամեն ցրուեալ
ոգիներն հաւաքելու համար հնչուող
փողն իր ձայնը լսելի ըրաւ : Շուտով կե-
ցած տեղէս ելայ, և դաշի Քաջաց ա-
պարանքը, հոն տեսայ Պանկաւիկը որ
դիմացս վազելով պարոն Գնել ըսաւ,
քեզի նամակ մ'եկած է զոր առանց բա-
նալու քովս պահած եմ :

— Ի՞նչ ստորագրութիւն կը կը :

— Զը ըստի որ դիտնամ, ըսաւ . և

Ճոշէն նամակ մը հանելով ինձ տուաւ.
Ես ալ փութով մը նամակը առի և հե-
տեւեալը կարդացի:

Առ Այցելուն Արարատայ

«Պարոն

Լսեցի ձեր դլխուն եկածը , աքսորի
մէջ էք , կը դժամ քու վրայ , և այս նա-
մակով կուղեմ քանի մը խօսք ընել :

Գիտեմ որ յուսահատութեան ժա-
մեր կանցընես և կը բաղձառ վերադառ-
նալ այն տեղ ուր սիրուհիդ սիդ աճեմ
պարտէզներուն մէջ կը քալէ : շատ ատեն
պէտք չէ , պարոն , երկու օրէն պիտի
դառնաս :

Բայց այս վերադառնալդ քեզ շատ
գառն պիտի դայ , քանզի մեծ դործեր
կատարեցան այս տեղ , և Արտաւողդայ
առջև լուծեցաւ այն պատրանքն որնոր ոչ
դու Շուտիկան շնորհիւ անոր եղբօրոր-
դին ըլլալով պատիւ կընդունէր Քաջն:
Հիմայ մի ըստ միոջէ հասկըցունեմ
քեզ :

Քու աքսորանացդ Երկրորդը օրը
Մասեաց քաջը նոր Երեկոյիժ մը տուաւ,
ՆիջԱԿԱԽԱՂԱԽԻԹԻՒՆ ՄԵԾԻՆ ԱՐՇԱԿԱՅՑ
ըսուած թառերդութիւնն էր ներկա-
յացուածը , մենք ամեննիս ալ հոն
էինք և Աւեհերը շատ լացաւ այստեղ
չըլալուդ համար , թէ որ ես աղջիկ չըլ-
լայի , անտարակայս ան պահոն Շուշա-
նին կը սիրահարէի , վաճն զի եթէ մի-
անգամ տեսնուէր թէ ինչպէս կը կո-
տըրտուէր և կը ցաթկէր , պիտի բոէիր թէ
առջի Շուշանը չէր . այնչափ թեթև մի-
այն վետուրը կընայ ըլլալ , և այնչափ
կոտըրտուող՝ միայն զեփիւուը , իր վրայի
սպիտակ Շարէշապիքը հազար ու մէկ
ծալքեր կառնէր երբ կը քայլափոխէր ,
բոլոր հանդիսատեսք քեզ յիշեցին , և
Արքայ Արտաւաղդ , գթութիւն , աղա-
ղակեցին :

— Ամեն տեղ և ամեն ատեն դը-
թութիւն գոչեց Արտաւաղդ :

— Աւքեմն ապրի Գնել , ապրի Գը-
նել , և հազար ապրի Գնել , կըկնեցին
հանդիսականք :

Սըտաւաղդ ոտքի ելաւ, և իր որ-
քայական ականակուռ թաղը գլուխէն
առնելով, դժուարինս խնդրեցիք, հան-
դիսականք իմ, ըստ : Խոկ ժողովը
դեան կողմէն դարձեալ նոյն ձայները
կրկնուեցան, և Սըտաւաղդ լոեց :

Սըտաւաղդայ լոելէն յետոյ տրար-
ուածներուն թելը վերատին ձեռք առա-
նուեցաւ և անկէ յետոյ քնարերդութիւն
մը սկսաւ Շուշանին կողմէն : Այն քը-
նարերդութեան հետ երդ մը կերդուէր,
երդ մը զոր Ակոռիի մեծ կարասին բո-
լորտիքը բազմող բազմականները շատ
դեղդեղած են, այնպէս կը կարծեմ սի-
րելի Գնելո որ եթէ դու տառապանաց
մէջ թողուած չըլլայիր այս երդը միտքդ-
կ'գար :

Այն պահուն ես Շուշանին մերձե-
ցայ, և « լսեցի՞ր, օրիորդ » ըսի, իրեն .
ժողովուրդը տարիաւորիդ համար գը-
թութիւն աղաղակեց :

— Իրաւ որ, ըստ Շուշան ալ, ա-
կամայ է իմ այս տեղ մնալս, ինչու որ
կարծես թէ ասոնք ամենն ալ իմ թըշ-

ւ ամիներս են : Քանի որ ես Գնել մսել
չեմ յիշեր , մերժած եմ անոր սէրը՝
չեմ դիտեր թէ այս ողիներն ինէ ինչ
կուզեն , խօսքը մէջերնիս , քոյր Գուգուլ
եթէ հնարը գտնեմ այս տեղերէն սի-
տի փախչիմ :

— Խենդութիւն մի ըներ , օրիորդ-
յետոյ վիճակդ կը թշուառանայ ըսի :

— Ասկէ մեծ թշուառութիւն չըլ-
լար :

Մեր այսպէս իրարու հետ խօսած
միջոցին Մասեաց Քաջը մեր Մելկոներիկ
զօրավարին կ'ըսէ թէ Մելկոներիկ , ե-
րանի թէ այս թատրուեդութիւնը չներկա-
յացուեր :

— Ինչո՞ւ կը հարցընէ Մելկոներիկ :

— Որովհետեւ իմ ողիներս չար կա-
մեցան ինձ , Գնելի համար դթութիւն
աղաղակեցին , կը մեղքնամ իմ գերդաս-
տանիս և սաստիկ կը կակծամ որ նորա
պատիւը վոանդի մէջ կիյնայ , վասն զի
Գնել աղատելէն ետքը , հոգով մարմնով
սիտի աշխատի Շուշան իրեն կնութեան
առնելու , և երկայնամօռութեամբ ի վեր-

Ճոյ կիկարողանայ իր բաղձանացը հասնիլ,
այն ատեն, վայ ինձ, յիրաւի ես զիս
յանուն մեր պատոյն պիտի սպանեմ:

— Եթէ քեզի դաղտնիք մը յայտ-
նեմ չե՞ս բարկանար, վեհագրառ տէր :

— Ամենեին :

— Գնել, արքայազն, Օրշակունի
չէ, և ոչ ալ քու եղբօրորդիդ :

— Իրա՞ւ կ'ըսես :

— Այս :

— Ապա Շուտիկը ինձ . . . :

— Անոր համար ալ մի բարկանար.
Շուտիկը քու զոհագործութիւններդ յի-
շելով խղճացեր էր այս թշուառ տղուն
վրայ, ասոր համար ստիպուեր է սուտ
խօսիլ :

— Եյ շատ աղեկ ովլէ այս Գնելլ :

— Խեղճ գեղացիի մը տղայ,

— Այ թշուառական տղայ, ոչ եր-
բէք պիտի ազատիս իմ վրիժուց կայծա-
կէն .

— Ոչ, ոչ, Օքքայ, դթալու եթը-
ւառին :

— Ինչպէ՞ս պիտի կարողանամ վրէժ-

չպահանջել այնպիսի մէկէ մը , իմ արի
Միկուրիկս , որ զիւղացին մը զաւակ է ,
և որուն ես այնչափ յարդանք ըրի , միթէ
ես անոր խաղալիքն եմ :

— Առիւծը աղաչանքի չդիմանար ,
և արծիւը գէշերու վրայ չիջնէր , իմ
Վեհափառ թագաւորս :

— Այո՛ , այդպէս է , բայց ի՞նչ ը-
ընենք :

— Ի՞նչ պիտի ընես , Գնելը իւր
աքսորանքէն դարձուր , և այս վիհերէն
դուրս ըրէ , թօղ երթայ , ինք իր արեօվն
ապրի :

— Գոնէ սա թշուառականը անդամ
մը տեսնելու եմ :

— Ատոր համար ըսելիք մը չկայ :

— Այո՛ , միտքս եկաւ , այսօր չէ
վաղը , այն տեղերն զբօննելու պիտի ել-
նեմ , կը յուսամ որ այդ չարաճճին պիտի
տեսնեմ :

— Այս այսպէս , իմ սիրելի Գնելը ,
ամեն բան իմացաւ , և Մասեաց Քաջը
անշուշտ զքեղ պիտի տեսնէ , թշուառ
ապագայ մը ունիս բարեկամ , երջանիկ

պիտի համարեմ զքեզ եթէ առանց վը-
նաս մը կրելու աղատիս Քաջին վրէժ-
խընդըութենէն :

ԳՈՒԳՈՒԼ

ու անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան

ու անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան


ու անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան

ու անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան
անձնութեան առաջակա անձնութեան

ԺԲ.

ԳԱՆԳԱՏ

Գուգուլին նամակը իմ վրայ մեծ
տպաւորութիւն ըրաւ, Սիսակ, և Մաս-
եաց Քաջին այն խօսքերը զոր ուղղած
էր Մելկոներիկի, զիս վերջին աստիճան
երկիւղի մէջ ձգեցին, անոր համար այս
նամակը կարդացածիս պէս, արտասուա-
լի աչերով Պանկլաւիկի մերձենալով ալ
ամեն բան լմնցաւ, իմ արի բարեկամն
ըսի :

— Ամէն բա՛ն լմնցաւ, ըսաւ Պանկ-
լաւիկ, բառերը շեշտելով, կը զարմա-
նամ վրադ, ի՞նչ դադանիք ունիս որ
ինձ անհասկանալի կը թուի :

— Ահա առ աս նամակը և կարդայ
ըսի :

Պահկլաւիկ նամակը կարդաց և հէ՛
հէ՛ կակազեց . մեր ապուշն դեռ ինքզին-
քըն Արշակունեան դարուն մէջ կը կար-
ծէ չհաշուելով իր զառամեալ ծերու-
թիւնը , այս տեսակ ծերերը իմ զար-
մանքս զրաւեր են , որչափ ալ ապրին ի-
րենք զիրենք դեռ երխտասարդ կը կար-
ծեն , բայց երբ մեծ մեծ խօսելու կար-
դը դայ ուրիշի խօսելու ժամանակ չեն
տար , աչքերնիս բայց է , ականջնիս ծակ
է և խելքերնիս ամեն բանի կը համնի ։
ըսելով կը պարծին , Սոսուած խելք
տայ , ինչո՞ւ ուրեմն Մասեաց Քաջը
չճանչեց զքել :

Մինչդեռ մենք ամենա ալ , քու
դաղտենացդ տեղեակ էինք , և չենք
իլրար բռնել մեր խնդրոքը , երբ զմեդ
ալ համոզելու կաշխատէիր :

Բարեկամ մենք եթէ քեզ այն-
չափ իլը մեծ որէինք չկարծեա որ Քաջին
պէս տպուշ մարդիկ էինք , ընդհակա-
ռակն վրագ խղճանաւ համար այն ա-
մենք կընէինք որպէս զի Մասեաց ա-
պուշը վրագ ամենեին չկարկածի . հա-

ւաստի էինք նաև որ եթէ Քաջը քու նոր
դարու որդի ըլլալդ զիտնար, անտարակոյս
զքեղ կը սահմանէր այս տարի ողջակէղ
մատուցուելու : Պանկլաւիկ հազիւ իր
խօսքերն աւարտած էր, երբ կառաց
ճռչելու ձայներլսեցինք, և քիչմ' ետքը,
Արտաւազդ զբահաւորեալ, աճապարանօք
մեր սենեակէն ներս մտաւ . ես ալ շուտ
մ' ինքզինքս, ժողուելով փուռւեցայ Քա-
ջին առջեւ և ներողութիւն խնդրեցին :

Մասեաց քաջը արքայական վեհանձ-
նութեամբ մը, ձեռքէս բռնելով ։ Սո-
կացի, ոտքի ել . Շուշանէն զատ բոլոր
յաւերժահարսունք քու կողմէդ ազա-
չեցին, և իմ բարկութիւնս զիջուցանե-
լով, զքեղ իմ ձեռքէս ազատեցին . բայց
քեզի հարցումներ պիտի ուղգեմ . եթէ
անոնց ալ սոսազատիր կերպով պատաս-
խանես, զիացած ըլլան որ այս անդամ
ձեռքէս ազատելիք չունիս :

— Հրամայեցէք, Վեհափառ Թա-
գաւոր :

Փէռնես հօլէ ալ անդիէն ։ յառաջ
սիրելի հօրեղբայր կըսէր, իսկ այժմ Վե-

հափառ Թաղաւոր, կը մրմնշէր ինձ դէմ
տես ինչպէս ալ համոզելու եղանակ դի-
տէ, իրաւ որ զարմանքս դրաւած է սա
կեղծաւորը :

— Ասէ Փէռնէսհօլէ. Ճայնեց Քա-
ջը, հարցումս սա է, Մոկացի, թէ ար-
դի Հայոց միահեծան տէրը ով է:

— Այդ քեզի գաղտնաբար կրնամ
ըսել, վեհափառ տէր :

— Շատ աղէկ, Փէռնէսհօլէ. Պանկ-
լաւիկ, Լալուկ, շուտ ամեննիդ ալ դուրս
ելէք :

Քաջին սպասող բոլոր ողիներն
դուրս ելան, ես և Քաջը միայն մնացինք
սենեակին մէջ, և դուռն ալ Արտաւազդ
դոցեց :

Արդ ըսէ նայինք, ով է հիմակ-
ւան Հայոց Թաղաւորը :

Սիսակ, իմ ծաղրելի գիմակս արդէն
վար առնուած էր, և զիս Մոկացի ա-
նունով միրտեր էին ողիներն, երկիւղ մը
չունէի, ուստի համարձակօրէն խօսեցայ,
և յայտնեցի այն ամեն խորհուրդներն
և մոտածոթիւնները դոր կըցերէի աղպեր-

նուս վլիճակին վրայ մտացս մէջ կազմել,
չեմ կրնար իմ հայրենակիցքս համոզել
որ այսպէս թմրեալ մեռեալ չմնան, ե-
թէ չեմ կրնար աղատ աղատ աղգիս դո-
չել որ մեր արդի դրութիւնը մեր աղգին
դոյութեան մահն է, եթէ կըսեմ վեր-
ջապէս անհնար պիտի ըլլար հասկցնել որ
անզգայի, դերիի մուրացկանի պէս
կը վերջացունենք մեր թշուառ կղանքը,
փոխանակ զի կամ դոնէ արիաբար կըռ-
ւելով մեր երբեմն վեհապանծ աղջին դա-
րաւոր պատիւը վերականդնելու, և կամ
ուազմական սուրբ դաշտին մէջ շահատա-
կըռելու էինք, դոնէ հայ Վեհափառի
մ'առջեւ կը գտնուիմ դանդատիմ անոր
անցեալ Հայոց համար, դանդատիմ ա-
նոնց ներկային համար և Վեհափառ ար-
քային սիրու շարժեմ անոնց այս նիւ-
թական և բարոյական հիգութեանը վրայ:

Ահաւասիկ իմ դանդատներս զոր
դանդատեցայ դլիսաբաց և ոտքի վրայ
կանդուն :

Վեհափառ Արքայ, որովհետեւ սու-
ար չէք սիրել, կուզէք մեր աղջի արդի

վիճակին վրայ տեղեկութիւն ստանալ,
ես ալ հիմայ մի բառ միոջէ քեզի պիտի
զրուցեմ, ալուսի խօսիմ, ալ դուք նախ
ինձ ըսէք թէ ո՞ր դարու մէջ կ ապրիք :

— Այդ ինչ ըսելէ , յայտնի որ Ար-
շակունեան անպարտելի թագաւորաց մէ-
կուն միահեծան թագաւորութեան մէջ
ենք :

— Ո՛չ , ո՛չ , արի արքայ , ատոնք
հիմայ բոլորն ալ այս դարուս մարդոցը
համար երազներ կը թուին , այժմ քու
ազգդ , գրեթէ առ ըսածներուդ և ոչ մէ-
կըն ալ չունի :

— Ի՞նչ ըսիր , որոտաց Քաջը , ի՞նչ
ըսիր , հիմայ Թագ . Հայ . Արշակ . . .
չունի . հիմայ հողիդ մարմինէդ . կը բաժ-
նեմ :

— Եւ այնպիսի նայուածք մը ձդեց
իմ վրայ Ախակ որ Երուանդը միտքս եւ
կաւ . անշուշտ Երուանդայ քարերը Փըշ-
րող աչքերը կը յիշես :

— Գթութիւն , վեհավառ տէր ,
դթութիւն :

— Այս , սիրելի է դթութիւնը Առ-

կացի, այլ պէտք է յարդենք ճշմարտութիւնը :

— Այս, յարդենք ճշմարտութիւնը և ես ալ զայն յարդելուս համար է որ քեզ բարկացուցի, ինչո՞ւ կը բարկանաք ես ահա թէ և ցաւակի այլ ստոյդ եղած բաները ձեզ պիտի յայտնեմ, Արքայ Վեհափառ, ոչ քեզ խաբող Շուտիկն եմ, ոչ շողօքորթիչ Գուգուլդ, ոչ Սևահերդ, ինձ ամեն բանի մէջ յարդելի է ճշմարտութիւնը :

— Հիմայ Հայերը չունին ըսիր, այնպէս չէ :

— Ոչ

— Դարձեալ Արտաւազայ վրայ կատաղութեան նշաններ երեցան, աչքերը խոժուցուց, և մազերը ողնիի փուշերուն պէս ցցուեցան :

— Կերդուընցնեմ քեզ, Մոկացի, գոչեց Քաջն լցուն ձայնովմը, ամեն բան ինձ պիտի յայտնես : Այսպիսի սրտածըմիկ պատմութիւններ լսելէ յառաջ հարկ էր ինձ մեռած դժոնուիլս :

— Կերդնում որ պիտի յայտնեմ :

Գիտեմ, մեծ թագաւոր, դիտեմ
որ հոգիդ անտանելի տանջանքներու մէջ
է հիմայ, բայց ես ի՞նչ ընեմ դուք ըս-
տիպեցիք և կ'ստիպէք խօսելու :

— Այո, այո, կ'ստիպեմ, պիտի
խօսիս ճշմարիտը, ըստ քաջը և թաշկի-
նակով սրբեց իր վտականման արոտուքը :

— Իմ արի թագաւորս, այն ազդը
զոր հոգւոյդ չափ կը սիրես, որոյ ազա-
տութեան համար կեանքդ իսկ կը զոհես,
հիմայ թշուառ և աղքատ ազգ մ'եղած
է ինչպէս քու ժամանակիդ Պաղէստին-
ցիները և գուցէ անոնցմէ ալ գէշ. միշտ
զիրար կը հալածեն, չունին առաջնորդ
և ուսուցիչ: Իրենց ազգը, հայրենիքը,
զօրապետը միայն սեւազլուխներն են,
այսինքն՝ կղերը, որ փիլոնին տակ իւր
վասութիւնները ծածկած և բերնին մէջ
աւետարանին խօսքերը դարձունելով՝ շը
խղճեր միամիտ ժողովուրդը մահագոյն
թմրութեան և անշարժութեան մէջ թո-
ղուլ, դուք Վեհափառ Տէր, ա-
մեն ատեն ազատութիւն, ազատու-
թիւն կը գոչէք, փառք Հայրենեաց,

անկցի բռնապետը, կեցցէ Հայաստան
կը պուաք, այլ երբ ձեր բազմադար-
եայ քունէն արթննալով հայեացք մը նե-
տէք ձեր անբաղդ աղջին վրայ, բարէ
ի՞նչ պիտի տեսնէք, բայց եթէ այն
խեղճութիւնները և դերութիւնները զոր
քիչ մը յառաջ պատիւ ունեցայ ձեզ
հասկըցնելու, ազգ մը որ այսչափ դա-
րաւոր տղիտութեան մէջ թաղուած և
իւր աղատութեան զդացումը մարած է,
ինչ յառաջադիմութեան և փառաց կը բ-
նայ ակնկալել, ընդհակառակը Հայու-
թիւնը այսօր շատ ոոյժեր ըրած է, և
իւր այն նախնի քառասուն միլիոն քա-
ջազուն զառակներէն հաղիւ չորս միլիո-
նի չափ նշխարներ կը հաշուէ, իմ Վե-
հափառ թագաւորս. որ մէկը ըսեմ, և
ինչպէս կարողանամ ընել այն անթերի
նկարագիրը որուն տիպարն է մեր ազ-
գը, ձգեմ նախնի գործերը, չիշեմ:
Գրիգոր անուն մարդուն մեր պատմա-
կան մեհենական և բանաստեղծական
դրեանց այրելը, մտքէս չանցունեմ Ար-
շակունեան տոհմին սնկման ողառճառ

եղող նախարարներն , և բոլոր անոնք
որ մեր Հայրենական աշխարհին քանդ-
ման պատճառ եղան , բայց ի՞նչպէս
մոռնամ չյիշել արդի Հայոց նանրամը-
տութիւն և օտարամոլութիւնը որ մեր
տունը աւրեց , պատմութիւնը մեղ Վա-
սակ մը , Մերուժան մը , Վեստ Սարդիս-
ներ , անարժան Կիրակոսներ կաւանդէ .
բայց եթէ լոյս աշխարհի մէջ ըլլաք ,
Քաջդ Մասեաց , ասոնց պէս հար՛ւրա-
ւորներ պիտի տեսնէք , որ դեռ կապ-
րին Հայ անուանը տակ սքըսծ : Ներ-
սէս Եփ մահն և Սարդիս անուն մի
վասակադէմ եպիսկոպոսին ձեռքով ա-
նոնց զրեանց կողոպտիլն այս խօսքերս
կը հաստատեն , իմ հսկայ վեհապետս ,
արդարև աշերէս վաղող արտասուած կա-
թիլներն անհամար են և իմ սիրտս կըր-
ծողը միայն ձեր արարուհին Շուշանը
չէ , հայրենեացս ցաւերը կզգամ և կող-
բամ , կը տեսնեմ և լալաղին կաղաղա-
կեմ . Եթէ այս մեր անհոգութեանը դար Տ'աւ դեռէ ,
աւ չիայ Հայ , իսպատ անհետացաւ աշխարհիս Հը-
րային նման Փէնիքէցուցու և Ասորեստանեաց :

Ճ.Պ

ԲԱՆԴԱԳՈՒՇԱՆՔ ՄԱՍՆԱՅԻ ՔԱԶԻՆ

Սիսակ , բաղդո անանկ բերաւ , որ
Մասեաց Քաջին տասնեւոթն դար յետոյ
ես եղայ առաջին անգամ իր աղդն և
հայրենիքն իրեն յիշեցնող.ողիները խեղճ
թագաւորն այնչափ շողոքորթեր էին ,
և երբեմն ալ այնչափ սպառնացեր էին ,
որ Աստուծոյ թշուառ արարածը ապուշ
էր դարձեր : Երբ իմ ձայնս լսեց , երբ
տեսաւ որ լալով և ողբալով կը խօսիմ
իրեն , այնպիսի զայրադին նայուած մը
ձգեց վրաս որ ըսածներուս համար զըդ-
ջացի , կայտառ երիտասարդութիւնս և
խելքս սիրոյ մը տուած էի , այն ալ քիչ
մնաց որ քիթէս բերնէս պիտի գար ,
հիմայ դու ալ ինձ պիտի ըսես թէտը-
նաշէն , ինչո՞ւդ պէտք է ատանկ բանե-
րու կը խառնուիս , եթէ սիրահարեր ես
սիրահարութեանդ նայէ , եթէ Շուշանիդ
համար բան մը պիտի խօսիս անոր նա-

յինք . սակայն որչափ ալ դու դժկա-
մակիս , իմ հոգս չէ բարեկամ : Եւ եթէ
իրաւ այսպէս կը մտածես ես ալ կը ձգեմ
այս խնձորենին շուքը , և Յորդանանի
մարդէն քիչ մը « անապատի ձայն » իսկ
առնելով կիյնամ ժողովրդեան մէջ և
կ'սկսիմ քեզ ըսածներուս հարիւրապա-
տիկն անոնց առջին բարքառել :

Ժողովուրդ մը , որ կուզէ յառաջ
երթալ . պէտք չէ որ առատօրէն սիրա-
հարական և օտարներէ յեղաշրջեալ վէ-
պերու համար պարպէ իւր քսակը և
թանկադին ժամերը , պէտք է իր աչ-
քերը շատ անդամ ալ ուղղէ դէպի-
իր հայրենիքը , այն հայրենիքը որ ա-
ռեւանդութեանց , պղծութեանց և թըշ-
ուառութեանց , ասոնցմէ ետքն ալ ան-
ամօթ և լիրը կրօնաւորներու խայտա-
ռակութեանց ասպարէզ մ'է դարձեր .
Իմ խօսքերս հաստատելու համար , կ'ա-
ռաջարկեմ քեզ , Սիսակ , որ այս ա-
ռաւոտ եղած քաղաքիդ վրայ նայիս
անդամ մը , հոն պիտի տեսնես չէ թէ
միայն օտարաց ոճրադործութիւնները ,

այլ նաև թիարանի շղթաներէն փախչեւ
լով սեւ գտակին տակ պահուած և քա-
նի մը անդամ ալ պատկառելի կըօնա-
կան ժողովէ մը իր կարդէն լուծուած ,
ստահակ սեւազգեստ մը որուն ըրած
գործերը , բռնած ընթացքը ոչ Քուր-
դը , ոչ Աւշարը և ոչ ալ մեր դարա-
որ թշնամի Պարսէնը ընել կը յօժարին :

Նախորդ դիխուն մէջ ըրած խօսքեւ-
րըս տակաւին շարունակելու միտք ու-
նէի , երբ տեսայ որ Արտաւազդ յան-
կարծ ցաթկեց ոտքի վրայ ելաւ և իւր
նստած անդամանդեայ աթոռն առա-
ծին պէս դետնէ դետին զարնելով ջարդ-
ու բուրդ ըրաւ : « Թշուառական աթոռ ,
ո՛ բաղդ , անիծեալ աթոռ » կըսէր , ին-
չո՞ւ պարապ տեղը քեզ հոս դրած կը
բազմիմ , իբրև կենդանի ազդի մը թա-
գաւորը , ո՛հ , ինչո՞ւ ուրախութեան և
զուարճութեան համար դեռ ինչ պէտք
ըլլալը կը մտածեմ , քանի որ իմ ապեր-
ջանիկ տոհմս այնպիսի նողկալի ճակա-
տազըի մը մատնուած է . ոչ , ոչ , Այ-
ցելուդ Արտարատայ , Աեպուհու Մոկա-

ցի : Հպիտի սիրեմ պալատու իմ դեղա-
զուարճ պարտէզս , և բոլոր Մասեաց վի-
հերը , որով ինձ երջանկութեան առալա-
րէզ մը բանալ կը կարծէի , պիտի ձգեմ
ոգիներուն ինձ յանձնած ինքնակալու-
թիւնը և բոլոր յաւերժահարմներս .քո-
վէս պիտի վանեմ . և իմ հայրենական ա-
ղեզս ուսիս անցուցած դէպ ՚ի Հայա-
տան պիտի խաղամ :

— Ապա թէ որ հիմայ ոգիները լը-
սեն , պատասխանեցի այս խօսքին :

— Սատկին ողիները . դոչեց կա-
տաղի մոլեզնութեամբ , իմ Արմաւրեան
տէզս և ոսկի աղեզս ու իր նետերը զիս
պիտի մզեն դէպի իմ հայրենական աշ-
խարհս , այն ատեն պիտի տեսնես .քու
հարցդ վեհապետը , ձեր բաղդը վճռեմ ,
մահ հանուր ազգին , կամ ... :

— Երա՞զ կը տեսնես , Վեհափառդ
Արշակունի :

— Երբեմն երազներն ալիրականութեան
կը փոխուին , Մոկացի : Եթէ քու կրօնքդ
չստիպեր Մարիբաս Կատինացին դրած
հայկական պատութիւնը ուրանալու ,

զայն թղթատելով պիտի տեսնես Տիգրան-
մը որ իր խորթ փեսային թոքը իր շամփ-
րենման նիզակաւը աղիքներուն հետ
դուրս թափելով, իրակացոյց այն երազին
մէջ տեսնուած դիւցազնը՝ որ Վագրի մը
վրայ հեծած, Մարաց ինքնակալութեան
վրայ կը յարձակէր :

— Քու անահ հոգիդ նշմարելով,
Վեհափառ տէր, կակախմ Խորենացիին
պատմութեան վրայ տարակուսիլ :

— Խորենացին ո՞վ է :

— Մեծ պատմիչ մը . երևելի կրօ-
նտուոր մը :

— Ինձ համար ի՞նչ դրած է,

— Զրուսասէր և մոլի թագաւոր մ
էր, կըսէ :

— Կղերէ մը այդ տեսակ խօսքերէ
աւելի ի՞նչ կը յուսացուի, այլ հիմա այդ
տեսակ խնդիրներ յուզելն աղէկ բան
չէ, թող տուր պատմութիւնը պատմա-
բանին, սուտն ու փուտը սկւազգեստին,
երբոր անդամ մը լոյս աշխարհ ելնեմ
այն ատեն իմ գործերս և կրօնաւորին
գրածներն իրարու հետ բաղդատէ :

Այսպէս ըստ Արտաւազդ, և աջ
ձեռքը ճակտին դնելով սկսաւ մոտածել:
Ինչ ալ երկայն մոտածմունք ունի եղեր
մեր այս ծերունին: Երկու երեք ժամա
շափ սենեկին մէջ ճեմելով մտածելէն
յետոյ, քեզի խօսելիք մ'ունիմ, Մոկա-
ցի, բայց եթէ դարձեալ ուրիշներուն
զրուցել ուզես, յանուն Արարատայ
կ'երդնում որ այս տարուան Վարդա-
վառի տօնին Ուկէմօրն զոհը դու կըլաս
իմ ձեռքովս:

— Ոչ, ոչ, արի արքայ, ուրիշին ը-
պիտի զրուցեմ կակաղեցի:

— Ըսելիքս սա է, Մոկացի. ես այս
տեղերէն պիտի վախչիմ, կուզե՞ս ինձ
ընկերանալ. և երթալով մեր աւերաշտա
հայրենեաց վէրքերը քննել:

— Այո՛, կընկերանամ, բայց եթէ
ոդիներն արդելք ըլլա՞ն:

— Անոնք անտարակոյս արգելք ըլ-
լալ պիտի ուզեն, բայց գիտես մեր մէծն
Արշակը ի՞նչ կը խօսի Վաղարշակին.
• Աահման քաջաց, զէնն իւրեանց, որչափ
հատանէ այնքան ունի »:

— Ըսելէ որ պատերազմելու ալ
պիտի հարկադրութինք :

— Այո , դու ամենեւին պատե-
րազմ տեսած չեմ Մոկացի :

— Ինչպէ՞ս տեսած չեմ . Կ . Պօլ-
սոյ (որ քու խեղկատակ Շուտիկդ շռայ-
լութեանց քաղաք կ'անուանէ) մէջ ե-
ղած ատենս՝ այն տեղի Հայոց թատրո-
նին մէջ շատ անգամ տեսայ :

— Ի՞նչ , դերասանութիւն ալ ըրկո՞ւ

— Վեհափառ , պատերազմ ըրկ-
չեմ ըսեր , պատերազմ տեսայ կ'ըսեմ .
ոչ ապաքէն դերատանք՝ հանդիսակա-
նաց առջև պատերազմներ կը ներկայա-
ցընեն :

— Այդպէ՞ս տեսած ես պատե-
րազմը :

— Այո' ,

— Հայք ամենն ալ այդպէ՞ս են
տեսեր պատերազմը :

— Այո' ,

— Աւքեմն վայ ձեր դիմուն , հիմա
ըսելիքս այդ չէ , ես ալ եթէ ինձ ըն-
կերանաս , կը խոստանամ քեզի որ Շու

շան համոզմամբ կամ բռնի , քեզի կը-
նութեան հաւանեցունեմ , և եթէ ձեր
քահանաները չուզեն պսակել , Սարդիս
Պուխարացին* պատրաստ է :

— Եթէ յիրաւի այդ այդպէս է՝
բերանդ համբուրեմ , իմ արի թագա-
ւորս , արդ Ափրիկէի առիւծներն ապուր
են կերեր առջևս , բայց կը մոռնամ
հարյնել , դուք Սարդիս Պուխարացին
ուրկէ կը ճանչէք :

— Ի՞նչ միթէ Պանկլաւիկի գոմը
չդացի՞ր , թշուառական , այն ալ բազում
ոււաղդեստներու հետ կապուած է հօն :

Յիրաւի հօն գացի , բայց տեսնե-
լու պատեհութիւն չունեցայ , վասն զի
այն տեղ շատ մնալ չուզեցի՝ լրերու-
պատմութիւններէն չախորժելով :

Ալ հերիք է , խօսինք Մոկացի ,
ել երթանք մեր պալատը , որպէսզի մեր
նպատակին համար աշխատինք , յարեց
Արտաւաղդ և սենեակին գուռը բա-
նալով միատեղ դուրս ելանք :

* Յ . Զիլինկիրեսնին ալբանիլ խօսի :

Ժ.Պ.

ՈՒՐԱԽԱԿԱՆՔ

Պղնձէ քաղաքը չեմ սիրեր Սիսակ ,
իր այլանդակ ոճին և պատուական բար-
բանջմանցը համար , և չսիրելէս կար-
ծեմ կրնաք մակաբերել որ իմ խօսած
կամ դրած վէպս նոյն տեսակէն չէ ,
և իմ այս գլուխին վրայի ուրուական-
ները տեսածիդ պէս չըպայ որ մէկէն
ի մէկ բարկանալով ձեռքէդ ձգես , կամ
չըլսելու զարնես , որովհետեւ կրնայ ըլ-
լալ որ չեղած բան մը համաբերով իմ
խօսքերս քեզի ձանձրացուցիչ երևան և
վարդապետի մը , հոյակապ եկեղեցւոյ
մը մէջ , մէկ անժուր և փտած դաղա-
փարներով իի քարոզի մը առժիւ ե-
ղածին պէս ես ալ ստիպիմ մեզ չոք
տուող այս խնձորենիին կոճղին միայն
ուզղել իմ պատմութեանս շարը :
Մասեաց Քաջին հետ մեր խօսակ -

ցութիւնը Ապարանք Քաջաց ըստած-
տեղը վերջացնելէս յետոյ , Արտաւազ-
դայ Յիւնեցի ձիերով լծուած կառքը
նստեցանք , անոր պալատը երթալու հա-
մար մեր կառավարէն զատ ուրիշ մարդ-
չկար հետեւնիս , և ձիերը փոթորիկի
պէս կը վազէին և քաջը՝ սաստիկ դիւ-
բախոյ և միշտ երեսը վար կախած՝ խո-
րին խոկժանց մէջ ընկզմեր էր , եթէ
հոն ըլլայիր , բարեկամ , հակապատկեր
մը պիտի երեկը աչքիդ երբ նոյն ժա-
մանակ իմ ալ բերկրալից կերպարանքս
նշմարէիր :

Աքսորանքէ վերադարձս , Արտաւազ-
դայ խոստումը , ինձ այնպիսի ուրախու-
թիւն մը պատճառեր էին , որ կարծես
թէ Օգոստոս կայսեր նման , ծայրադոյն
բարերազդութեան հասած ըլլայի :

Այսպէս մենք որեւնիս տրտմու-
թեամբ , որեւնիս ալ ուրախութեամբ
հոսանք , դուռն Արմաւիրեան ըստած
տեղն . հոն թէ և իմ նախնի հօրեղբայրս
խօսիլ կուղէր , բայց ևս ուշադրութեամբ
այս հոյակապ դրան նայելուս համար ա-
կամայ լեց :

Արմաւիրեան դուռ ըստածն Արտա-
ւագդայ պալատը՝ խաղարանէն և միւս
բոլոր շէնքերէն զատող պատնէշին երե-
սուն և երկու դոներէն մեկն էր, այս
հրաշակերտ դուռը մարմարիոնէ շինուած-
էր բարձր դրիւք, իր ամեն կողմերը
բարտիի և ուռիի ծառեր տնկուած է-
ին, դրան աջ և ձախ կողմերն ալ երկու
հատ քանդակեալ գեղեցիկ առիւծներ
կը դտնուէին, ես այս ա՞ղը եներուն վը-
րայ շիտակը չափազանց զմայլեցայ, իմ
հետ եթէ փուանկ մը դտնուէր այս ար-
ձանները տեսած ատեն իրենց, Ոիւտի և
Գաւիթ տը Անժնի յիշատակը միտքը պի-
տի ինար, և գուցէ զանոնք այդ ակա-
նաւոր քանդակագործնեցուն դործերէն
առաւել գերադոյն դտնէր, վասն զի
այնպիսի կենդանութիւն մը տրուած էր,
որ իբրթէ առիւծներն յիրաւի անցորդին
վրայ կը յարձակէին : Ասոնք տեսնելով
Արտաւազդայ գարձայ և ըսի, իմ Գաջ
թագաւորս, այստեղ ամեն բան գեղե-
ցիկ, ամեն բան սիրուն են, և չեմ իմա-
նար թէ ոսկեմայրն մարդկային ցեղը եր-

ջանկացնելու համար ինչո՞ւ ամենն ալ
այս տեղ չէ բերած :

— Մոկացի այս տուներն և պար-
տէզներն իրաւ շատ պատռական և գր-
ուարճայի կերևին քեզի , բայց չկարծես
որ միշտ այսպէս կընաս տեմնել . եթէ
Շուշան այս տեղերէն ենէ , տարակոյս
չունիմ որ շուտովնախնական կոշտու-
թեանն և անշըռթեանը պիտի դառնան :
Ես ալ փոխանակ խօսք մ'ըսելու , ամշնալէս
երեսս կախեցի , և ալ ձայն չհանեցի , այլ
արտաքոյ կարդի երևոյթ մը , գլուխ վեր
բարձրացունելու ստիպեց , այս երեսոյթին
առաջին անգամ չհաւատացի , բայց երբ
եօթն հատ աղեղնաւոր քաջեր , աւերակ-
ներու թուփերու և մորենիներու տակէն
ելնելով զմեղ պաշարեցին շուտ մը լե-
զապատառ եղած ամբողջ հասակաւսմեր
կառքին մշջ պառկեցայ , և ձայներ լսե-
ցի որք կը դոչէին « Օն , ընկերք , ելէ՞ք փա-
խըստականը բռնեցինք » :

— Սուրբ Արդիս , դու օդնութեան
հասիր :

— Մոկացիսը Ասաւծոյդ կալաչես :

— Ո՞հ արքայդ քաջ պաշարուեցանք :

— Ատքի ել և մի վախնար , Արարտա-
տայ առիւծը հետդ է :

Ատքի ելայ և ահես ու դողդ զալով
հաղիւ շուրջս նայած էի տեսայ որ յան-
կարծ բիւրք բիւրոց ողիներու ստուերներ
մեր կառքին բոլորտիքը պատեր էին : Հի-
մայ բաղդ ըսուած երեակայութիւնն ու-
ղածիդ չափ հեղէ Սիսակ : Այս քստմնելի
ձայնը լսելով և այս ահեղ հրոսը նշմա-
րելով ալ անդամ մ' ողջ առողջիմ հայ-
ընիքս դառնայի ուրիշ բան չէի ուղեր ,
կըսէի :

Հաղիւ թէ այս խօսքերս քեզի ըսե-
լուս չափ ժամանակ անցած էր երբ տե-
սայ որ , անձնատուր եղէք , գոչեց ձայն
մը :

— Կ'ընտրենք մահը , քան դերու-
թիւնը , որոտաց Արտաւազդ :

— Նետերով ձեր մարմինը կը խո-
ցուենք , և դիակնիդ Քաջաց ապարանքը
կը դրկենք :

— Ձեր բոլոր դունդն իմ Արմաւր-
եան տէդ ովլո ճղակտոր կը հանեմ :

— Ուրեմն զօրականք, ձեր նիտերը կապարճներէն դուրս հանեցէք և ձեր աղեղանց ճայթմունքներն մինչև Սուրբ Սուլթանը թող լսէ, որոտայ Քաջը :

Եւ տեսայ որ յառաջապահ դունդը իրենց զօրավարին հրամանին համեմատ նետերնին հանեցին, և աղեղանց բունին փակցունելով.քիչ մնաց որ պիտի արձակէին, եթէ մեր կառավարը՝ Շուտիկ յանկարծ Ստինտորեան ձայնով մը — « յարդեցէք ձեր թագաւորը » չպօռաք :

— Ի՞նչ մեր Վեհափառը՝ ամենայն խոնարհութեամբ, բայց դու ովլես որ նորին վեհափառութեան անունը բերանդաւիր,

— Շուտիկ՝ անոր կառավարը :

Այս վճռական պատասխանւոյն վըրայ ողիներուն զօրավարը այլագունեալ կառքին մերձեցաւ և չորս աչքով աղէկ մընայելէն յետոյ երեսին վրայ իյնալով սկսաւ մեր կառքին անիւներն համբուրել, և մեր Քաջէն ներողութիւն խնդրել « ներեցէք, արքայդ Քաջ, ներեցէք ձառաներուն, կըսէք, Մելիկուերիկ,

արդարեւ մահուան դատապարտուելու
արժանի ենք բայց . . . Վեհափառ Տէր ,
դժայ մեր վրայ :

Սրբաւաղդ տեսնելով այս եղելու-
թիւնները , սխալում մ'ըշալը հասկցաւ
և հրամայեց Մելիուերի որ ոտքի ել-
նէ . զօրավարը դողդղալով և գլուխը քե-
րելով ոտքի ելաւ և դարձեալ սկսաւ
• դժութիւն , դժութիւն . աղաղակել :
Իսկ ես որ երկիւղէս կառքին տախտակ-
ները կոծելով ակռաներուս խերն անի-
ծեր էի , քաջի մը պէս գլուխս վեր բարձրա-
ցոցի , և անկիրթներ , ի՞նչ կոշտ կոպիտ
մարդիկներ էք եղեր ըսի , աչք չունի՞ք
չէ՞ք տեսներ ձեր թագաւորը . այնպէս
որ ողիներուն զօրավարը չկրնալով խմ
շատախոսութեանս համբերել , « Մոկա-
ցի , դու ալ կոշիկէդ վեր մ'ելնէր » ը-
սաւ բարկութեամբ , զօրավարին խոռն
ընդմիջեց իմ նախնի հօրեղբայրս , անոյք
զանազան հարցումներ ընելով , « եթէ
ձեր միաքը զիս թշնամանել չէր » կ'ըսէր ,
ապա հոս ի՞նչ բան ունիք :

— Վեհափառ տէր նելովութիւն :

— Աղատ է.ք խօսելու :

— Հազիւ մենք Գուգուլ յաւեր-
ժահարսէն լսերէին.ք որ դուք Քաջաց
ապարանքին այցելութեան գացեր է.ք ,
.քանի մը ընկերներուս հետ սկսան.ք ձեր
վեհափառութիւնը դիմաւորելու պատ-
րաստուիլ , երբ յանկարծ Արշակունեան
դրան պահապանը մեղ դոյժ բերաւ
թէ . . . դոյժ մը զոր եթէ լսէք չէ.ք ախոր-
ժիր կարծեմ :

— Նուտ , շուտ խօսէ ,

— Ա.յո , սաստիկ վազելէն հոգնած
եղապատառ քովերնիս գետին իյնալով ,
ըսաւ թէ « Մասեաց քաջեր , վուժով
աղեղներ առէ.ք , նետերով լեցուցէ.ք ձեր
կապարճներն , վասն զի խաղարանին ա-
մենէն գեղեցիկ գուսանը , Նուշան փա-
խաւ , իմ քովի ծերունի տիրացու Նմա-
ռնն ալ սպանելով , քիչ մնաց որ զիս
ալ սպաններ , շիստին . դուք Վեհափառ-
տէր , այս տեղերուն պահպանութիւնը
մեղ յանձնած է.ք , մեն.ք ալ մեր պարտ-
.քը ճանչելով եկան.ք զայն բռնելու և
զձեզ դասալի.ք Նուշանը կարծելով

անձնատուաւթեան հրաւիրեցինք զայն :

— Ապրիս , արի զօրավարս , բայց ես
այդ շխտին այդչափ յանդուքն չեմ կար-
ծեր , արդ քանի որ այդ անմերելի յան-
ցանքն իր վրայ տեսնուեցաւ , զայն բըռ-
նելու և զանազան պատիմներով Քաջաց
ապարանքը ղրկելու կատարեալ աղա-
տութիւն կ'տամ քեզ , հիմայ շուտով
քու որսական գունդդ առնելով անոր
ետեէն դնա , գուցէ Մասեացոտն նա-
հանդին մէջ բռնելու յաջողիս :

Մելկուերիկ խոնարհութիւն մ'ընե-
լով , հեռացաւ մենէ , և մեր կառքը
դարձեալ սկսաւ դլորիլ , այնպէս արագ
որ մէկ քառորդէն Արտաւաղդայ պալա-
տը հասանք :

ԱԼ իմ որպիսութիւնս մի հարցնէր ,
Սիսակ , երբ սիրուհւոյս փախուստը լը-
սեցի , իբր թէ կայծակ մ'իջաւ դլխուս .
ես զիս կորուսի , բոլոր արիւնս ուղեղիս
մէջ սառեցաւ , և սկսայ հարստութիւն
դիզել ուղող անձանց պէս տակաւին չը-
քնացած բանդագուշել : « Տուր ինձ Ար-
քայդ քաջ » կըսէի , տուր ինձ սա Ար-

մաւիրեան տէղդ , թող ալ չապըի Մո-
կացին , թող ալ այդ տէգով վերջացնէ
այն կեանքը , զոր այնչափ եռանդիւ-
մանկութեան ատեն իր մայրը քաղցրա-
նըւագ գուրգուրանօք կ'որորէր :



ՓԵ.

ՎՀՅԻԿ ԿԻՆԸ

Սիսակ, մեր մէջ անանկ սովորու-
թիւն կայ որ, բան մը կորուսանողները
շուտով վհուկներու կամ կախարդներու
կը դիմեն, աս մարդոց մարդարէու-
թիւններուն յառաջ ես չէի հաւտար,
թէպէտև մեր մանկութեան առեն դըպ-
րոցին մէջ երբ իրարու գրչի ծայրը կը
դողնայինք, դողցնողը շուտ մը ինք ալ
իր հօրմէն կամ մօրմէն տասը ժարայ դող-
նալով, Կ. Պօլոյ (զոր գաւառացիք լու-
սաւորութեան որրան կը համարին) Արաք
բակլայ նետող կանանց կամ Գնչուննե-
րուն կը դիմեր, և ետքը կ'դար ասոր ա-
նոր օձիքէն կը բռնէր, բայց օր մը երբ

մեր վարժապետը, իր ժամացոցին շըլ-
թան կորոյս, տնտես Քառլիկէն զատ ու-
րիշէն չկասկածելով փութով մէկ մեծ
խանի մը մէջ բնակող սարկաւագի մ'եր-
թալով մէկ արծաթ հէծիտ տուաւ, ա-
ռանց ետքն ալ զղջալու, ինչու որ այս
բահմանի է կըսէր, Շէյթանի չէ, ա-
ռանց մեղաց կընայ իմ ժամացոցիս
շղթան գտնել, յիրաւի գտաւ, հաւատամ
և խոստովանիմ, նոյն գիշեր պառկելու
միջոցին մեծ դարմացմամբ տեսեր է որ
շղթան իր բարձին և անկողնոյն մէջ տեղն
ձգուած է, անկէ յետոյ ես ալ սկսայ վը-
հուեկներուն թէ փոքրի և թէ մեծի հա-
ւատաւ, շիտակը խօսելու համար ես ալ
մեր խելացի վարժապետին հետեւըվ-
քիչ ստակ տուած չեմ անոնց։ Մենք այս-
պէս այս դարուս մէջ ասանկ բաներու
հաւատալով ստակնիս վատնած ատեն,
միթէ Արտաւագդայ այն մեր հին դարուց
ծերունեոյն, իրաւունք ունի՞նք արդեօք
արգելք դնել որ ասանկ բաներու չհա-
ւատալով պարապ աեղն զմեզ լեռէ լեռ-
չձգէ։ Ես շիտակը չեմ համարձակիր,

Սիսակ, Արտաւազդ եթէ քու ձեռքի
անցնի, դու ի՞նչ կուզես ըրէ :

Մառախլապատ օր մ'էր այն յորում
մեք Մասեաց Քաջին հետ իր պալատը
մտանք և ես գարձեալ առջի պէս փա-
ռոք և պատուով անսր սենեակն երթա-
լով ականակուռ աթոռի մը վրայ բաղ-
մեցայ, և սկսայ խօսիլ. թէև Մասեաց
Քաջը ամեննեին խօսելու ախորժակ չու-
նէր, և եթէ չառիպէի իմ հետ ալ խօսե-
լու չպիտի հաճէր կարծէմ :

— Իմ պալատիս դռնապաններէն
մէկը սպաննել, ա՞հ չարածնունդ, կ'ա-
զագակեր յետոյ, որտիս գաշոյն մը մխե-
լէն աւելի գառն է, եւ գառնալով դէպ
իս՝ Մոկցի մի լար կըսէր, այն մեր
ձեռքէն իր օձիքը չկընար ազատել. ա-
նոր համար լալ :

Երաւունք ունի եղեր Կիկերոն երբ
կըսէ եղեր քեղ պէս երիտասարդներն
խրատելու առթիւ, « Նաւակդ ծովան
կատաղի ալեացը տաւը, այլ սիրտդ դե-
ղանի օրիորդաց ոչ երբէք », և աէ երկե-
լի ճարտասանի մը խօսքերը, Հայորդի,

Յուշան փախաւ, կորսուեցաւ գնաց, այլ
քանի որ այդ շիմտին կը սիրես, ևս քե-
զի վեհերու գրեթէ ամեն զէնքերը
կը յանձնեմ որպէս զի անոր բոլոր էու-
թիւնն հարուածելով, քու վրէժդ լու-
ծես:

Այս միջոցին Գուգուլ սենեկէն
ներս մտնելով, Վեհափառ արքայ, ը-
սաւ, Յուտիկն և իր ընկերներն դուրսը
քու հրամանիդ կ'սպասեն:

— Յուտ ներս թող դան,

Գուգուլ դուրս ելաւ, և Յուտիկան
Սլքին և երկայն հասակաւ կնոջ մը հետ
ներս եկան, առջի երկուքը արդէն ևս կը
ճանչէի, մէկը կառավարնիս, մէկն ալ
նախնի հօրեղբօրս գեղեցիկ յաւերժա-
հարսներէն մին էր: Ի՞նչ ալ շատ յաւեր-
ժահարս ունի այս մեր ծերուկը: Բայց
կինը ոչ երբէք ճանչցայ, այս անծանօ-
թը որ արեւէ խանծուածի դէմքով ճըպ-
ուոտ աչերով գրեթէ քառասնամեայ կին
մ'էր, եկաւ Արտաւազդայ աջ ծունկը
համբուրեց, և ձեռքերը խաչաձեւ կըր-
ծոցը վրայ դնելով կայնեցաւ, իր աղտոտ

լաջակը և իր դլխուն վրայ առած գոյնը
անորոշ սաւանը զիս զարմացուցին , կար-
ծեմ իրեն անծանօթ ըլլալուս համար էր
որ երբ ես քանի մը սնգամ մերձենալ
ուղեցի իրեն , ինք դէպի իս անգամ նա-
յել չէր ուղել :

Վերջապէս վիհերուն թագաւորը
երեսը կախելով ։ Թաթէ ըստ , իմ
խաղարանէս բան մը կորուսեր եմ . անոր
ո՛ր տեղ ըլլալը կրնա՞ս ինձ իմացնել :

— Դլխուս վրայ , ըստ կինը , Քաջ
թագաւոր ,

— Այլ պէտք է շիտակը զրուցես :

— Այդ ինչ ըսելէ , ես քեզի ո՞ր ա-
տեն (անգամ մը) սուտ խօսած եմ ը-
ստ , և սենեակին չոր տախտակներուն
վրայ ծունկ չոքելով սկսաւ աղաչել Ար-
տաւաղդայ , որ հաճի քանի մը հասար նե-
տել իր ջրով լեցուն ափսիին մէջ , որպէս
զի իր մարդարէական աչերն հեռու է
հեռու ճշդիւ տեսնէ :

Վիհերուն թագաւորը Ալքին հրա-
մայեց որ , իր Հարց յիշատակներն երե-
ւակայութենէն չփախցնելու համար , ու

կի գզրոցին մէջ պահած նախնի Հայոց ստաներէն մի քանի հատ քերէ և ձգէ ջրին մէջ. Ալբը փութով անոր հըրամանը կատարեց, վհուկն ալ սկսու ջրինմէջ նայելով մտածել, իսկ ես Արտաւաղդայ պահած ստակներն ի՞նչ տեսակ բան ըլլալը տեսնելու համար, Ալբին քով դացի և գեղեցկութեան հըրաշակերտ ըսի, կընաս արդեօք այդ ըստակներէն հատ մ'ալ ինձտալ:

— Այդ ի՞նչ ըսել է, սկարան, ոչթէ մէկ հատ, այլ տասը հատ կտամբ ըստ, և զատելով զատելով, փայլուն մէկ արծաթեայ դրամ մը իր ժպիախն հետ մեկ տեղ ինձ տուառ, և այս իմ յիշատակս ըլլայ քովդ, սկարան Գնել, ըստ, դու իմ աշքիս շատ գեղեցիկ կերեխ:

Սիսակ Ալբը ինձ ուրիշ շատ բաներ ալ ըստ, բայց եթէ ամենն ալ քեզի ըսեմ ինձ բան մը չմնար, անոր համար ըութեամբ կ'անցնիմ:

Իսկ ստակին ինչ տեսակ բան ըլլալը եթէ կուզես համեմալ, ահա քեզէ

նկարագրեմ , մոռցայ ըսելու որ , այս
դրամը ասդին անդին դարձնելով զննած-
ատենս , ատոնք իմ նախորդիս՝ մեծին
Տիգրանայ կտրած դրամներն են ըսաւ ,
Արտաւազգ :

« Անանի ըլլալու է , մեծ Արքայ ,
բայց հիմայ այս ստակներէն այնչափ քիչ
կը դանուի որ , հետաքրքիր և հնասէր
Հայ մը հազիւ կայսերական թանգարան-
ներու մէջ կընայ դանել » ըսի »

Դրամը դրեթէ Օսմանցւոց հիմակ-
ուան հէճեռէյէ ըսուած արծաթին քառոր-
դին չափ կար , վրան կիսահայեաց դրիւք
թագով դլուխ մը և քանի մը Յունարէն
դրեր կերեւէին , ես Յունարէն չգիտնա-
լուս համար երբ Այքին հարցուցի այս
դրերուն նշանակութիւնը , ըսաւթէ դըր-
ուածքն է « Տիգրան ԹԱԳԱԼԻՈՐ ՀԱՅՈՅ ,
թշուսուականը թէ որ սուտ խօսեցաւ
մեղքը իր ճիտը , ես լսածս ու տեսածս
միայն քեզ կը խօսիմ :

Ես այս կողմը ստակին պարուա-
կաւ յաւերժահարսին հետ խոսած ժա-
քոնուկ , վհուկը ոկսաւ իր մարդարէու .

թեանց շարոցը քակել :

— Վեհափառ տէր . ըստ, քու կուրուսող երկու աչերով, երկու ականջով, մէկ բերանով կենդանի մ'է, ետևը պօչ մ'ալ կը տեսնեմ, Վանեցւոց գուշուին պէս բան մը հադած է, գլխուն գտակը Ավռամին ծախած ճենապակիներուն կը նմանի, և մէջքը բարակնալու համար այնչափ կաշկանդուած է որ ցաւէն խեղձին բերանը բաց է մնացեր,

— Այո՛, այո՛, ճիշդ մեր արարուհին է, ըստ Արտաւազդ :

— Այո, մարդու կը նմանի, մանաւնդ աղջկան, երկայնահասակ օրիորդ մ'է անունը կուզեմ ըսել, բայց կառ սառանան չ չէր, նեղ ճակատ մ'ունի, և իր երկայնահեր արտեսանունքն երեսին վրայ կարծես զարդ մ'աւելցուցեր են, մարմնոյն գոյնը թէ և շտո սպիտակ կ'երևի, բայց ես անոր երեսներուն չեմ նայիր, այլ ձեռքերուն որ արևէ խանծուածի գոյնն ունին :

Ալքը վհուկին մերձեցաւ և հարցուց թէ երեսներուն ի՞նչու չես նայիր :

— Որովհետեւ Կեսարացւոյն էշուն
տի ներկեալ է, պատասխանեց Գամեն,
և գարձեալ սկսաւ իր դիւժութիւնը շա-
րունակել:

Գանդուր մազեր մ'ունի որք աղէկ
երեիր և որք թէ իրենն է թէ ոչ, անոնք
ու օտարներէ փոխկամ ծախուառնուած
էն: Ինձայնպէս կուգայթէ Եղոբոսը ասկէց
քիչ մ'ալ գեղեցիկ է, և ինքինքն ծա-
խելու համար, արդեօք խեղճը որչափ
ստակ տուած է ներկերու :

Իմ սիրուհիս այս ճպոստ աչերով
կինը այսչափ նախատելուն համար չկըր-
ցի համբերել Սիսակ, և ճարպիկութեամք
մ'անոր քով երթալով : « Կարծեմ կը
քերուիս, այնպէս չէ պառաւ, ըսի,
խեղճ կինը զիս այսպէս այլագոյնեալ
և բարկացած տեսնելուն համար, զար-
հուրելով մը — ի՞նչ կ'ուղեսինէ պարոն,
ըսաւ, » լուէ պատասխանեցի թէ ոչ քու
..... ինչո՞ւ այդչափ կը նախատես իմ
սիրու հիս :

— Շիտակը կը խօսիմ, պարս շի-
տակը,

Արտաւազդ ինձ աչք ըրաւ որ տեղս
հստիմ, ծերակին արդէն ամեն մէկ ակ-
նարկը մէկ մէկ հրաման նկատելուս հա-
մար դացի կամացուկ մը տեղս նստեցայ:

— Հիմայ այս աղջիկը, Վեհափառ
տէր, Կարնոյ մէջ է, և անիէ ալ Կ.
Պօլիս պիտի երթայ, բայց այս աղջիկը
իմ աչքիս շատ թշուառ կերեւայ, որով
հետեւ հիմայ հիւանդի պէս պառկած է:
և ջղային հիւանդութեան կասկածներ
ենելով իր վրայ բժիշկ կանչելու համար
մարդ մը դրկեցին, որուն անունը փո-
թորիկ է, ահա բժիշկը կ'գայ ա-
հա եկաւ , ահա ահա զարկ
բազկին կը նայի. և խօսակցութեան մէ-
ջին, ահա այսչափ, վեհափառ Տէր, ը-
ստ վհուկը և ափօէն վերցնելով մէջի
կուտերն առաւ դրպանը լցուց, ջուրն
ալ պատուհանէն վար թափեց և անե-
րեւութացաւ:

— Օն ուրեմն Սեպուհդ Մոկացի, ա-
հա սիրուհիդ ելած է լոյս աշխարհի վե-
րայ, քեզ տեսնեմ անգամ մը, սիտի
կարողանաս արդեօք, ոս շիստին դեռ

իր հայրենիքը չդացած ետևէն համել և
սարսափելի կերպով հարուածել, հար-
ուածել առանց գութ ունենալու, խայ-
տառակել զայն, և աշխարհիս վրայ ան-
պատուել:

Դեռ վիհերսւն վեհապետը իր խօսքը աւարտած չէր, երբ Շուտիկ փողովը դանչեց։ և այդպէս մայնալուն

Անողորմը պէտք է խայտառակ-
ւի անդութէն. կեցցէ Մոկացին Գնել :



Նի ու յանլի և զի ի մեծ խառ մի Ա
ծմե մ , զի յանառաշ մարդցու ալիքնան
, յառա միա հետապնդ . յան մ կույսի միա
քայլս պրատար սմամ կը ու բարպատ Նի ու
գանա՞ այնասի ովեանէ . Նի զի բառ եւց
մարդէի պրա կունց . այցու ու յա առաջ
միթոց մեղն հի ու զի ուժանան մարդուն մի

ա յիմանք սձմուն նորոք զգալնոյնք պի
պատ շահառոց **Ժ. Զ.** բարդի վիճական
ըստ , այսմենու նյութ ընտուա յանուան
մասն կը օգնել եկա ԶԼՈՅՍ ՄԻ ՏԵՍՅՑԵԱ

շահառոց

առով զի զարաւ մի մասմանի ամբ
սրբի իմաստ պատ ո պատ նախաւա պա

Մանկական օրերուս մէջ ողօրման
հողիամամիկս զիս իրատելու առթիւ
միշտ կը թէ թէ , Գնելու նայե որ քենէ
մեծ երուն ամեն ատեն ինքինքդ հնա-
զանդ ցուցընես , այդ հնազանդութիւնդ
սուրբ է . ճիղուիթին ժէղուիթ են ինչ
են իրենք ալ դետնին տակ անցնին ա-
նուննին ալ անօնց քարոզած հնազան-
դութեան չ'նմանիր իմ պատուիրած հը-
նազանդութիւնս :

Այն ատենէն ՚ի վեր , Սիսակ , իմ
մամիկս խօսքերուն հաւաներ էի , և մեծ
ակնկալութեամբ կ'սպասէի այն աւուր ,
որ իմ հնազանդութեանս պտուղը պիտի
ընծայէր ինձ . շիտակը խօսելու համար
շատ ալ չուշացաւ , քանզի երբ վիհերուն
վեհապետն առաջարկեց ինձ իրեն ընկե-

ըսնալու, քանի մը խօսքով համոզուեցայ և վհռեկը երթալին յետոյ, Քաջին պահեստի դէնքերէն մէկ քանին վրաս կախելով ընդառաջ ելայ արքային և պարձենալով մը հարցուցի թէ, արդեօք շատ մօտ նմանութիւն մը չունիմ մեը նախնի կորիճներուն :

Մասեաց Քաջը բրթմնչելով Հըեւ նահապետին այն խօսքը՝ արաւասանեց դոր լսած էր կրտսեր զաւակն, Անդրանիկին օրհնութիւնները գողնալու համար ակամայ մազոտած ատեն : Չհասկընայու զարկի Քաջին խօսքերն և իմ հարցումն դարձեալ կրկնեցին Այս բաւ, ես այսին կըսեմ դէմքու դէմք է իմ հայորդուց, իսկ պիտի, ափսո՞ւ . . . Աքտուազդայ այս խօսքերն երբ լսեցի, Վէսուվ լերան չափ բորբոքեցայ եթէ բաեմ չհաւատալը չդայ, Սիսակ, վասն դի օրիուդի մը համար մինչեւ Մարեաց վիհերը գացող մարդն այս տեսակ խօսքերէ կ'ախորժի անոր համար և ինչէ՞ն գիտես ըսի Քաջին, իմ երկատ բլակ . . . տարինք ըսու ձերորդ, առօր յանուն դարաւոր

ծերութեանդ , կ'երդնում որ , ուր ոք
երթաս և ինչ նախճիրներ որ գործելու-
ղես քեզ հետ պիտի ընկերանամ :

Հսկայն իր դլուխը շարժեց և նշա-
նամատը դէպ 'իս ուղղելով , Մոկացիս ը-
սաւ , մատերով հօղերուն հետ խաղացո-
ղը երկրագործ չ'համարուիր , ինչպէս
մարդ մը՝ քանի մը ժանդոտած զէն-
քերովը՝ կտրիճ : «Ես ալ մտքէս : » ինչպէս
մեր ազգն ալ քանի մը տղայական դըպ-
րոցներովը , և չգիտեմ ինչական հրատա-
րակութիւններովը յառաջադէմ չ'կընար
համարիլ . աւելցուցի : Այլ ո՛չ , ո՛չ , իմ ա-
րի հօրեղբայրա , ո՛չ , մոռցայ . . . իմ ա-
րի թագաւորս , կ'երդնում որ քեզ հետ
պիտի ընկերամ ոլատերազմի դաշտին
մըայ :

— Պիտի ընկերանա՞ս բոլոր
որտովդ կ'ըսես այնպէս չէ :

— Այս :

— Ուրեմն խօստացիր որ , քու այդ
նոր կրօնքիդ սին դաղափարները խլես
մտքէդ , և պաշտես զԱսկեմայրն :

— Իմ Վեհափառ թագաւորս , Ու-

կեմայրն չէ կարող ինձ զօրութիւն տալ,
և ոչ այ կուրանն ու Աւետարանը. կերդ-
նում որ երկնքի մէջ ճանաչեմ մի Տէր
և յերկրի մի Հայրենիք :

Ս.յս խօսքելն որ լսեց վիհերուն
մարդը, «Երանի թէ սիրտդ խօսքերուդ-
համաձայն ըլլայ ը ըստ, և լսեց. անկէ
յետոյ երկուքնիս ալ զրահաւորեալ պա-
լատին դռնէն դուրս ելանք, մեր նպա-
տակին համնելու համար աշխատութեան
ժամն հասած համարելավ:

Մասեաց Քաջն այնպիսի օր մը մե-
ղի փախառեան ժամանակ սահմանած-
էր, յորում մառախուղով և մէգով բո-
լոր տիեզերքը պաշարուած էր, տասն կան-
գուն մենէ հետի և ոչ բան մը կրնայինք
տեսնել. կամաց կամաց առանց մեր
զէնքերուն իրարու շփուելով ճայն հա-
նելն անգամ լսեցունելու, անցանք
պատնէշին պատերուն տակէն, և սկսանք
քայլել այն պարտէզին մէջ, որոյ վրայ
քեզի շատ անգամ խօսած եմ:

Մեր հետ էին նաև Արտաւազդայ
այն կտրիճ շուներն, որ դարերով անոր

շղթաները կրծելով իրենց տիրամիրու-
թիւնը ցացեր էին Քաջին, այս կենդան-
եաց խորին արթնութիւնն իմ զարմանքս
դրաւեց, վասն դի միշտ պատրաստ էին
ոչ թէ մարդու ոտնաձայն, այլ նոյն իսկ
հողմերու խաղալիկ եղող բոյսին
խնչիւնը չաելու, և անմիջապէս հաջին-
ներով վտանգ գուժելու մեջ:

Զարմանալի և միանդամայն շատ
ալ հետաքրքրական էին այս շուներուն
իրարու հետ ըրած խօսակցաւթիւնները
գոր այն վիճերուն մէջ երթավէս յետոյ
Ռոկեմօրնելիմ վրայ հեղեղած շնորհքով
կարողացած էի հասկնալ և անհնց լեզուին
թափանցել: Այս շուներուն մէկին որ
երկայն պոչմլ և սև մաղերով կենդանի
մ'էր, անունը Սիրուն էր, իակ միւսինը
Եկիմնշին: ասոնց կնքահայրք Շատիկ,
Փհանէսհօլէ և Կալակ եղեք էին, իմ
զանոնք այս անրեամբ կանչելուն դիտո-
ղութիւն մը նէք ընեղ կարծեմ, պարան
Սիսակ: Նա նաև նույն դրանց մասն
չաղիւ թէնապարտիպին կեղրոնն
հասած էինք, Եկիմնշին իր բերամիքը բա-

ցաւ, և սկսաւ իր լինկերովը դրուցել է առաջ:

Շ. — Սիրուն Եղբայր, ի՞նչ կարծիք ունիս, արգեօք վիճերուն վժհապետը պիտի կրնայ աղատիլ:

Ա. — Չեմ կարծեր, իմ սիրելի ընկերուն, քանզի, ինչպէս հրամանքդ ալ դիտէս, այսափ դարեր այս մարդուն թշուառական շղթաները կրծելով ժանիքնիս բժմացան և մաշեցան, և տակաւին շահմը չտեսանք. Տիմայ այս Մոկացիին խըրատներովն ինչպէս պիտի կրնայ աղատիլ քանի որ այս Հայը սիրահարեալ է ալ:

Շ. — Իմ ալ խելքումն մը չկտրեր, Սիրուն, այլ յուստհատութիւնն աղէկ բան մը չէ, աշխարհիս թշուառներն եւ թէ յոյս շունենան, իրենք պիրենք անչ դիմ աշխարհքը զրկելու ճամփան շուտով կը դանեն, այս այս, աշխարհս յուստի աշխարհս մ'է, ով գիտէ ինչ կը լայ ինչ չըլլայ ինչ չըլլար այսինքն զբանի այս անուններուն առաջ առաջ առաջ առաջ:

Ա. — Մը ու ո՞ւ, աղէկ կ'ըսես, ընկերուն, աղէկ, ոսկայն միայն Արտաւաղդու գով ալ դործ չ'տեսնուիր: Վաճառքի բառ:

Շ. — Գիտե՛մ, բարեկամ, դու յայտ:

ռաջ բան մ'ալ ըսիր, Մոկացին սիրա-
հարեալ է ըսիր ի՞նչ ըսիր :

Ս. Այս, բայց իսուր մէջէնէս :

Տ. Իրաւ կ'ըսես :

Ս. Արտաւազդայ մեղի ամեն օր
տուած հացին և ոսկորներուն վրայ կ'երդ-
նում որ իրաւ եմ :

Տ. Որի՞ սիրահարեալ է :

Ս. Հա՛, հա՛, հա՛, խնդալս կը դայ,
սա մեր ներկեալին, օրիորդ. Եռշանին :

Տ. Դու ալ երկայն ըրիր, բայց
մը ո՛ո ո՛ո :

Ս. Ես շիտակը կը խօսիմ :

Տ. Շիտակը խօսելուդ համար կատ-
կած մը չունիմ, այլ այս մարդիկն ալ
շատ զարմանալի բան մ'են: Գիտե՛ս, Սի-
րուն եղբայր, քանի մը տարի յառաջ
սրդողեցայ, այս վիճերէն եննելով շիտակ
կ. Պօխս դացի, բաղդս անանկ բերաւ
որ հայ տնուորներու թաղը ինկայ, ան
ալ Աստրած դիտէ ի՞նչ տեսակ չարչա-
րանքներով, վասն զի հազիւ երկու ոտք
տեղ կ'առնէի, հարիւրաւոր շուներ վրաս
կը ժափէին, և զիս կը բդքտէին, ի շը-

նորհս այնտեղի շնասէք ժողովրդեան .
թշուառականներն , ինձի առամոնք չը
նետողը կարծես վատ կը համարէին :
Բայց ըսելիքս այդ չէ հայ . [թաղին մէջ
կեցած ատենս այն տեղի երիտասարդնե-
րըն , և իր երիտասարդուհիները զիս բա-
նի տեղ չդնելու , յայտնաբար կ'ընէին
ինչ որ մոլի կիրքը կ'առաջնորդէր իրենց .
բանի տեղ չէին գներ կ'ըսեմ , անսոնք ինչ
գիտեն . որ ես Արտաւազդայ Շիրինշինն
եմ և իրենց լեզուէն կը հասկընամ , հիմայ
ես քեզի պատմեմ անոնց ըրածներն :
Երիտասարդ մ'այն ատենէն որ կ'սկսի ե-
րիտասարդուհի մը պաշտել , մը՝ ու ո՛ , աղ-
ջիկն ալ ինքինքը կ'ըսկսի ծանրէն քա-
շել , մը՝ ու ո՛ , խեղճին հոգին կը հանէ , մին-
չև որ հայեացք մը կամ ժպիտ մ'անոր շը-
նորհէ , վասն զի օրիորդին բրածը շնորհք
մը կը համարուի , և եթէ բաղդ ունենան
զիրար առնել՝ այն ատեն աեւ անոնցկը-
ռիւը , Տիգրանայ և Աժդահակայ պա-
տերազմը ասոնց ըրածին քոլ բան մը չէ ,
հանչուկ կ'սկսի ըսել թէ , — եթէ դիտ-
նայի ասանկ ըլլալդ ստոյգն ըսելով քեզ

Էի աւոներ, մե՛ղք իմ ամեն օրուան թաշ-
փած արտասառացն, մե՛ղք իմ տաքերուա
որայս էր գլուխիս ձեռքէն այնչափ չոր-
շալուեցան, խեղճ հօրդ տունեին պատու-
հաննեցն իրենց ատաղձերէն մերկացան
վերավար ենին ին ինելէս, կոշկակար Փի-
լիպոպա ախրաբը զիս ամբողջ տարի մը
բանեցուց, իրմէ ապառիկառած կոշիկ-
ներսաս գինը չ'իրնալ վճարելուա համար.
այս կոշիկները քեզի համար մաշեցուցի
ան, ձգենք նաև Խօրկիին և մեծ
փոք Սողիսանօղին տալիքներաալ, որք չեմ
գիտեք որչափ ասենէ իւլիոր կեցած են,
եթէ քեզի չափահարէի, ինչու ողէոք
էր ինձ այնչափ օղին

Աղջիկնալ անգինէ, կորստէ առ-
ջեկս պայդիսուդ, պապուկներուն պէս
օրդոտամն անգամ մեր գուուը ափ կ'առ-
նէիր կ'ըսէ, մեղքցայ եկայ քեզի կը-
նուժեան հիմայ ալ ելէր ինձ չե՞ս հա-
ներ բանալ դու դիտես իմ քեզի տուած
նեանանայ, անունուլ չեմ դիտեր որչափ
ստակներս ալ առիր տարիր ասդին ամ-
դին, մեղայ, մեղայ, հիմայ ըեւ-

ըսմա քանիալ պիտի տաս, ասոնք քեզ
անկէ յետոյ հրամմէ ուրոր կողես դնա՛

Ս — . Իրաւ ես բարեկամ, իրաւ Ար
տաւագլ. եթէ կարողէ, եթէ խելք ուշ
նի, նախ թող իր ազդին մանուկներն
սկսի կրթել, և ապա դիւցավնի մը պէս
ասդին անդին որոտալ առնեց որ կը լ
լան, ամենն ալ անկը թուժենէ յառաջ եւ
կող բաներ են, անկը թուժութիւնը հար-
կաւ հրէշ կը ծնի, և այս տեսակ մար-
դիկ ալ որոց արարքներուն չդուռ լաւ
իդազէ կառած ես յնից հրէշէ մը տար-
բերութիւն տնին, քո գատնեւ եօժմն դա-
րերուն (և հայոց ալ հինդ գ արու) մեղ-
քը իմ ճկուած թող ըրլայ բայց ինչու՞
քեզի բան մը հասկըցունելու համար այս-
շափ հեռի կ'երթամ. թէ որ մենք կը մէ-
եաւ չըլլայինք, ինչպէս պիտի կը մայիսն. ք
այս ամառ արեք, ապին երուն թադասորը
ապատեղու համար անպատդ աշխատու-
թեան դէմ համբերութիւնը տնկել, բայց
մը ուռ, մը ուռ աշքի քիաքաջեր կ'երի ին
մը ուռ, մը ուռ առ առ վայ վայ նաև առ
առ Այս լսութին վրայդ լուխս վերավեր

ցունելով տեսայ որ յիրաւի մեր դիմա-
ցի լեռներն ու բլուրներն անհամար քա-
ջերավ լեցուեր էին : Մեր կտրիճ շունե-
րըն ասոնք տեսածնուն պէս զարհուրելի
աղաղակ մը փրցուցին , ասոնց աղաղակին
հետ մէկտեղ նաև գոռում գոչումներ
և որոտալից ձայներ կը լսէի , այնպէս որ
կարծես թէ բոլոր լեռները , բլուրները
ծառերն և հողերն անդամ լեզու էին ա-
ռեր , և կը դոչէին , ԱՆԴ ԿԱՅՑԵՍ ԵՒ ԶԼՈՅՍ
ՄԻ ՏԵՍՑԵՍ : Այս ձայները տակաւին
վերջ չէին առած երբ տեսայ որ յան-
կարծ ահաղին շղթայ մը կենդանի էակի
մը պէս եկաւ , և պլուեցաւ թշուառ ծե-
րունւոյն ոտքերուն , Ախակ , եթէ բան
գործ շունիս եկու այս շղթայն քակէ նա-
յինք :

Արտաւազդ երբ այս եղելութիւնը
տեսաւ , այնպիսի յուսահատական ձայն
մը ձգեց որ սիրաս կտոր կտոր եղաւ , ա-
չերէս սկսաւ վազել արտասուրը , և մե-
կէն ՚ի մէկ թշուառ ծերունին բռնելու-
համար ցաթկեցի անոր քով , վասն զի այս
թշուառ մարդը , այս մեծ Հայը , իւր սուր

տէգն իր սրտին ուղղած, քիչ մնաց որ
պիտի խրեցունէր իր թոքերուն մէջ, որ
չափ որ ուժ ունէի ամփոփելով գացի ա-
նոր թևերէն բռնեցի և խլեցի : Մի՛, մի՛,
մեծ թագաւոր, մի՛ երբէք . . . :

— Թող տուր, կ'ըսէր, թող, եթէ
տէգս ուրիշին կողերուն մէջ չկրցի, մը-
խել գոնէ իմ այս արեամբս մկրտեմ
զայն :

— Գեղարդդ ինձ տուր, ո'վ իմ
հայրս, ո'վ թագաւորս . յոյն, յոյն
յոյն, տակաւին քու զաւակունքդ, շատ
պատճառներ ունին համբերելու և յուր
սալու որ վերջապէս այդ դժոխային
կապանքներէդ պիտի կընած ազա-
տիլ*

* Գրքիս տպագրուած միջոցին մեր բարեկամ Պ. Հ. Կարեան ծանր հիւանդ ըլլալուն պատճառաւ, չկրցաւ ոյն հատորին սրբագրուած թիւններուն նայիլ . անոր համար քանի մը տեղեր՝ որք մեզի անհաճոյ թուեցան կէտեր գընելուինք տուինք տպագրին . և տեղ տեղ ալ, դորածերնուս ծանրութեանը պատճառաւ, ուշադրութեամբ չկընալ նայելնուս համար, սպրդած

որ բառ ինչպէ՞ն ապիտի կրնամ պալատիլ,
Հայադրիլ երիտանարդ թող տուար,
զաւակս լոլ, խողամեռնիս Արտաւագդ,
և իրդիտակը երասխանման վտակին մէջ
նետուի, չեմ ուղեր որ գերեզմանաքար
Քանդամ վորչիներս յայտնելու համար
վրաս գրուի և օտաղնու մէջ կու սրճա
Ն մաս Ով հայրո, եթէ այդպէս ուն
զես, եթէ մահուան ալ բաղձաս, ո՞վ
մւնիս որ քեզ ոգրայ, ո՞վ ուունիս որ քա-
նի մը նշանագրերեր տողէ միրադ թիզուա-
ռի մը գերեզմանաքարին վրայ բանսու-
տեղծուկան տողեր չհիստուիր և անոր
դադաղին բոլորտիքը ալեյուներու ձայ-
ներ տակաւին լսող մէշէ եղած, ոչ չը-
պիտի մեռնիս, այլ յուսաա. . . *

Են քանի մը միամներ որք խօսուած քներու ձե-
երն կ'այլայն նե բարգմին կը քեզարդեն հեռ
զինակին միսքը Այսպատճառաւ սովուեցանք
վեզը տակաւին ջուծառած սոյն հատորին միքը
ցորցակավմը ծանրագրյն սիսոները ուղղել ա-
սանց հեղինակին ձեռապուն մադիմը չսփ
շեղելու շառածապ զաւծնուղման սունդէ
նորդը զանաձ սառ ՄԿԲՏԻ Ձ. ՓԱԺԱԾ

— ԱՌ, ինչպէս յուսամ, Մոկացի
մինչդեռ ամեն օր յըլլ յըլլ

Դարբնաց դոփիւն

Քաջաց տրոմիւն, մցմայ

Միշտ անդ կացցես, նվասով իւսիւս

Լոյս չը տեսնես, մաղմահիքո

Կը որոտան, պալուս

Գըլիսուս վըրան: դրոյովիդ

Յաւոյն, ծաւոյն

Քըսման, քըսման

Նեյ ի յոյզ չեմ. զաշով նեյ

Երանոյ

Հարապան, իրապան

Տախտապան, տախտապան

Գաման, գաման

Դոյլ, դոյլ գրա և ովանց



Գրադարան Հայության ամսագիր և այլն

ԱԽԱԼ.

ՈՒՂԻՂ

ԵՐԵՍ ՏՈՂ

Ըստ հայության ամսագրացության

Վանքն	Վանքին	144	8
պիտի խօսիմ	պիտի շխօսիմ	147	8
ողիներուն	որ ողիներուն	148	15
Նըլլայ	Կըլլայ	162	6
ոչ դու Շուափկան	դու Շուափկան	164	18
երկրողդր	երկրոդր	165	1
թողուած	թաղուած	166	16
գաղտենացդ	գաղտնեացդ	172	16
չեմ կրնար	եթէ կրսէի չեմ	175	2
	կրնար		
Պուխարացի	Փուխարացի	183	4
պատուական	պառաւական	189	2
հոսանք	հասանք	190	21
շերեիր և սրբ թէ	չերեիր թէ	107	6



ԱԶԴ

Ա. յս վիպասանութիւնը հինգ
հատորէ կը բաղկանայ, որուն Ա.
Բ. Հատորներն արդէն հրատա-
րակուած, և Գ. Հատորն ալ մամ-
լոյ տակ է :

Ա. մբողջ դործոյն զինն է բա-
ժանորդաց համար մէկ արծաթ
մէճիու :

Իւրաքանչիւր Հատորը մէկ
քառորդ արծաթ :

Գ. Հատորէն յետոյ բաժա-
նորդազրութիւն չընդունուիր :

Բաժանորդագրութեան տե-
ղերն են Զադմադճըլար եօդուշու-
Յարութիւն աղա Մարգարեանի ,
և Յովսէփ աղա Գաֆաֆեանի Գը-
րատո Ները Մահմատ-փաշա պօ-
անուկ աղային 208 թիւ

ողոր Հայ դրավա-
ռա շատով կը ծախուի :

11390

2013

